47ՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 2642 — ԵՐԵՔՇԱԲԹԻ — 1330 ՇԷՎՎԱԼ 24=1912 ՍԵՊՏԵՄԲԵՐ 24—7

JOURNAL ARMÉNIEN
MANZOUMÉ-I EFKIAR
54 Grand' Rue de Pera, Porte 54
Constantinople

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՑՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ՕՐՈՒՆ Կ'ՈՒՂՂՈՒԻ ԱՄԷՆ ԴՐՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
Կ. ՊՈԼԻՍ, ՊԱՊԸ ԱԼԻ ՀԱՅՏԷՍԻ, ԹԻՒ 54
ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ՈՒՂՂՈՒԱԾ ՁԵՌԱԳԻՐՆԵՐ ԵՎ ՁԵՆ ՏՐՈՒԻՐ

Մանզումէի Էֆքեար

ԱԶԱՏԱԿԱՆ ԱՆԿԱԽ ՕՐԿԱՆ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

منظومهٔ افکار ارمنیجه یومی غزته
صاحب امتیاز اوحانس فرید
اداره‌خانه‌سی باب عالی جاده‌سنده نومرو ۵٤

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ԿԱՆԽԻԿ	ՏԱՐԿՆ.	ՎԵՑՄՍ.	ԵՌԱՄՍԳ.
Պոլսոյ համար	80 Ղ.	45	25 Ղ.
Գաւառներու համար	80 »	45	25 »
Արտասահմանի »	25 Ֆր.	14	8 Ֆր.

ՑԱՑՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար տողը 5 ղրշ., մէկէ աւելի ծանուցմանց համար մասնաւոր պայմաններ։

10 ՓԱՐԱ — ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ԻՆՉ ԴԵՐ ԽԱՂԱՑ Մ. ԲՈՒԱՆՔԱՐԷ ԲԱՐԻԶԻ ՄԷՋ

ՊՈԼՍՈՅ ՖՐԱՆՍԱԿԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԵՒ ԱՒՍՏՐԻԱԿԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐՈՒՆ ՀԱՂՈՐԴԱԾ ՈՐՈՇՈՒՄԸ Բ. ԴՐԱՆ

ԲՈՒՄԷԼԻԻ ԲԱՐԵՆՈՐՈԳՄԱՆՑ ՀԱՄԱՐ

ՎՑՏՕԻ ՄԱՍՆԱՒՈՐ ՕՐԷՆՔԻՆ ԲՈԼՈՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Նախարարաց Խորհրդոյ առջի օրուան նիստին մէջ տրուած կարեւոր որոշումը՝ է մասին Բուսէլիի բարենորոգմանց մասին 1880 է Օսէնքին գործադրութեան, անտարակոյս օրուան մեծագոյն դէպքն է, որ եղաւ պահ մը փարատելու պատերազմի երկիւղը։ Գան մը, կ'ըսենք, որովհետեւ չենք կրնար լսել թէ վտանգը հեռացած է բոլորովին, ցոյնչափ ատեն որ չենք գիտեր դաշնակից Պալքանեան տէրութեանց ընելիք ընդունելութիւնը Օսմ. կառավարութեան այս որոշման, որ որքան արդիւնք է երկրին պէտքերուն, մանաւանդ Թուրքիոյ խաղաղութեան պէտքին մասին կատաւարութեան ունեցած հետեւութեան, նոյնքան ալ Մեծ տէրութիւնները գոհացնելու մասին անոր ունեցած անկեղծ փափաքին, չտեսնելու համար Եւրոպական միջամտութեան, որ խորթ կը հնչէ Թուրք սահմանադրական վարիչ շրջանակներու։

Տարակոյս չկայ թէ՝ վերջին այս իրագործութեանց մէջ շատ մեծ դեր մը խաղաց Ֆրանսայի վարչապետ Մ. Բուանքարէ, որ հաւատարիմ ալեարկի մէջ Ֆրանսայի խաղաղասիրական դեսին ամէն ջանք ի գործ դրաւ Եւրոպական համաձայնութիւն մը ձեռք բերելու, ինչպէս խաղաղութեան։

Ինչպէս յայտնի է, պէտք էր որ Աւսթարիա և Ռուսիա համաձայնէին արդէն դիմումներու մը մասին, ինչ որ անկարելի կը թուէր։ Եւ Մ. Բուանքարէ այս ճիտին մէջ ալ յաջողեցաւ։

Նախընթաց չորեքշաբթի օրէն ի վեր արդէն Բ. Դրան մօտ գտնուած դեսպանները արտակարգ գործունէութեան մը մէջ էին։ Արտաքին գործերու Հայոցգի Նախարարը միւս դեսպանները կ'ընդունէր, դեսպաններու ուղղութիւն կուտար ի հարկին օր մէկ երկու անգամ, ամէնէն աւելի զբաղելով Ֆրանսայի և Ռուսիոյ դեսպաններուն հետ, որոնց պատկանած կառավարութեանց արտաքին գործոց նախարարներն ալ Մ. Մ. Բուանքարէ և Սազոնօֆ, անդին, Բարիզի մէջ, յամառխակի կ'այցելէին իրարու, տագնապը փարատելու ջանքով։

Եւ արդարեւ Մ. Բուանքարէի՝ Մ. Սազոնօֆի հետ պարտաւած առաջարկը ընդունուեր էր բոլոր տէրութեանց կողմէ։ Բանիցս յայտարարուած էր քաղաքական չրջանակներու մէջ թէ դիւանագիտական առանձին դիմումները անբաւական պիտի ըլլային Պալքանեան տագնապին լուծմանը համար։ Արդիւնք, բանադատիչ ջանք պէտք էր, և բուն խնդիրն ալ այս էր։ Եւ այս մտքոցները պիտի գործադրէին Աւստրիա և Ռուսիա։ Բայց որովհետեւ այս երկու տէրութեանց միջեւ համաձայնութիւն մը գոյութիւն չունէր, նախ պէտք եղած էր այս համաձայնութիւնը իրականացնելու միջոցները գտնել։ Արդ կը թուի թէ Մ. Բուանքարէին այս մասին կատարած ջանքերը գոհացուցիչ արդիւնքներ տուին։ Եւ անգամ մը որ այս առաջին դժուարութիւնը հարթուած էր, խնդիրը կը կայանար ապահովելու բարենորոգմանց գործադրութիւնը առ յաւէտ պահպանելու համար Պալքանեան երկրներու մէջ՝ խաղաղութիւնը։ Այս կէտն ալ կարգադրուած էր։ Ֆրանսա և Ռուսիա, պարտաւորուած առաջարկին մէջ, պէտք տեսան էին գործադրութեան դնել Բումէլիի մէջ Պերլինի դաշնագրին 23դ յօդուածին կանխատեսած բարենորոգումները։

Այս համաձայնութեանց հետեւանքով Ֆրանսա և Ռուսիա Բ. Դրան մօտ հարկ եղած դիմումները կատարեցին։ Ֆրանս. անդլ. և ռուս. դեսպանները իրենց կառավարութիւններէն շարունակ հրահանգ ստանալով, բանակցութեանց ընթացքն մասին հարկ եղած տեղեկութիւններ կուտային Բ. Դրան։ Իրենց կարգին, Պալքան տէրութեանց դեսպանները չարթ օրէն ի վեր կը դիմէին Երրեակ Համաձայնութեան դեսպաններուն։

Մ. Մ. Պոմբա և ամ կիրս, Ֆրանս. և ռուս. դեսպանները իրենց վերջին հրահանգները ստացած ըլլալով կիրակի օր Բ. Դուռ եկան և պաշտօնապէս հաղորդեցին Նորատունկեան լֆ. ի արուած որոշումները՝ ի մասին արիւնահեղութեան առաջքն առնուելուն։ Երբ դեսպանները եկան Բ. Դուռ, Նախարարաց Խորհուրդ կը գումարուէր։ Նորատունկեան լֆ. դուրս ելաւ ժողովէն, ընդունեց դեսպանները որոնք Բարիզի մէջ տրուած որոշումները հաղորդեցին անոր։ Եւ որոշումները ասոնք էին։— Տէրութիւնք համաձայնած էին դեսկան ճնշում մը բանեցնելու Պալքան տէրութեանց մօտ, ի հարկին արգելիչ միջոցներու դիմելով, բայց միւս կողմէ Թուրքիան ալ պարտաւոր էր իսկոյն գործադրել Պերլինի դաշնագրին 23դ յօդուածը Նորատունկեան լֆ.ի նոր մեկնած էր դեսպաններուն քովէն, երբ Աւստրիական դեսպանն ալ հասաւ ու միանոյնը յայտարարեց։

Նախարարը գնաց հաղորդել Նախարարաց Խորհուրդին դեսպաններուն այս յայտարարութիւնը, որուն վրայ էր որ Նախարարաց Խորհուրդը տուաւ իր ծանօթ որոշումը։

Եւրոպական նահանգներու մէջ 1880ի օրէնքին գործադրութեան մասին օսմ. կառավարութեան տուած որոշումը ապացոյց մըն է թէ Թուրքիա խաղաղասիրական զգացումներով առաջնորդուած պատրաստ մնացեր է։ Եւ վերջին մէկ երկու չաբաթուան մէջ օսմ. ազգին յայտնած գրգռութիւնը օրինական հակահարուածն էր Պալքան թշնամական տրամադրութեանց և արարքներու։ անգամ մը որ Պալքանները հանդարտին, բնական է թէ Թուրքիա ա՛լ պիտի հանդարտի։

* * *

Ինչպէս յայտնի է, Հայոց և Սայիա փոյթերու գանգիներն ալ պէտք զգացած էին բարելաւելու Մակեդոնիոյ կացութիւնը և զանազան ծրագրեր ալ պատրաստած էին։

Այժմ, կարի Մուխթար փաշայի գանգիեն ալ կ'որոշէ, ինչպէս գրած էինք երէկ գործադրել այն բարենորոգումները որոնք դրի առնուած են 1880ի օրէնքին մէջ, պատրաստուած եւրոպական պատուիրակներէ, համաձայն Պերլինի 23դ յօդուածին և որ կը պարունակէ Բուսէլիի նահանգներու մէջ գանուող բոլոր տարբերուն բացարձակ հաւասարութիւնը ապահովոյ վարչական հիմոր։

Այս բարենորոգումները պիտի գործադրուին ամամեայ օրինագծով մը։

«Սպան» իր երէկի թիւով խօսելով այս որոշման մասին, կ'ըսէ թէ այս օրէնքին գործադրութիւնը բնաւ վնաս չի պատճառեր Օսմ. պետութեան ամբողջութեան։ Այս օրէնքն մէջ նախատեսուած բարենորոգումներ չեն հակասեր սահմանադրութեան։ Մէկ խօսքով, 1880ի օրէնքը տեղական իշխանութեանց իրաւասութիւնները կ'ընդարձակէ, առանց կեդրոնի կառավարութեան իրաւանց պզտնելու։ Նոյն իսկ հին ռէժիմին օրով, խնդիր եղած էր գործադրել ինչ ինչ յօդուածներ այդ օրէնքին, Բուսէլիի մէջ խաղաղութիւնը պահպանելու համար։

Սահմանադրական երկիրներու մէջ, ինչպէս յայտնի է, այ մէկ օրէնք օրինակն է, մինչեւ որ Երեսփ. ժողովն չի վաւերացուի։ Հետեւաբար որոշուած է որ խնդրոյ առարկայ կանոնագիրը հրատարակուի և գործադրուի առժամապէս, Երեսփ ժողովի վերաբացման առնն՝ վաւերացնելու պայմանաւ։

* * *

Այս կանոնագիրը պատրաստող յանձնաժողովն այն առն կը բաղկանար հետեւեալներէ.—

Թուրքիոյ կողմէն՝ Արտաքին գործոց նախարար Ասըմ փաշա և Գեամկան խորհրդոյ անդամ Սահակ էֆ. Ապրօ. Աստարիոյ կողմէն՝ Մ. Կիւշէֆ.

Գերմանիոյ կողմէն՝ Մ. Գր. Չվիք.

Ֆրանսայի կողմէն՝ Մ. Օպէրէ.

Անգլիոյ կողմէն՝ Մր. Ֆինդ Մորիս.

Իտալիոյ կողմէն՝ Մ. Վէրոնոի.

Ռուսիոյ կողմէն՝ Մ. Հէթրով։

Օսմ. կառավարութիւնը կանոնագրին պատրաստութիւնը վերջիվերջ յանձնաժողովն յանձնելէ առաջ Բուսէլիի նահանգներէն տեղական պահանջներու մասին տեղեկութիւն ուզած էր։ Ասոր վրայ իւրաքանչիւր նահանգի մէջ, ժողովներ գումարելով պահանջներու և պէտքերու մասին տեղեկագիրներ պատրաստուեցան և ներկայացուեցան Բ. Դուռ։ Եւ Բ. Դրան մէջ Օսմ. պաշտօնատարներէ բաղկացած յանձնաժողով մը կազմուելով նախնական օրինագիծ մը պատրաստուած էր։ Այսօր, խնդրոյ առարկայ եղած 1880 Օրէնքին 23ի (1297 Ռամազան 18) կանոնագիրը՝ յիշեալ օրինագծին հետ Յանձնաժողովն մատուցուելէն վերջ, յետ խորհրդակցութեան, մարմին առած կանոնագիրն է, հարկ եղած սրբագրութեամբ։

Յիշեալ կանոնագիրը կը բաղկանայ 327 յօդուածներէ (խ.ուն յանձնաժողովը գեղչած էր կանխաւ պատրաստուած յօդուածներուն թիւը, որ էր 449), 17 գլուխէ և մէկ մասնաւոր յօդուածէ։

* * *

Այս 17 գլուխները կը վերաբերին.—

1. Նահանգներու ժողովրդեան ընդհ. իրաւունք.
2. Կուսակալներու.
3. Նահանգներու կեդր. կազմութեան.
4. Նահանգներու ընդհ. ժողովներու.
5. Նահանգներու և անոնց վարչութեան սարք. բաժանման.
6. Գաւառներու վարչութեան.
7. Ամնմազներու վարչութեան.
8. Հասարակութեանց ժողովներու.
9. Թաղապետական շրջանակներու.
10. Գիւղախնամներու վարչութեան.
11. Թաղերու և գիւղերու.
12. Ընտրութեանց.
13. Դատարաններու.
14. Հանրային կրթութեան,
15. Կրօնքներու,
19. Պաշտօնէից,
17. Ոստիկան զօրաց և ոստիկանութեան։

Վերոյիշեալ գլուխներէն ամէնէն կարեւորներուն տրամադրութիւնները հետեւեալն, համառօտ կերպով.—

ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՒՈՒՆՔԸ

Այս ընդհանուր իրաւունքները կը պարունակեն անհատական ազատութիւն, օրէնքի առջեւ ամէնուն հաւասարութիւնը, և կրօնքներու ազատութիւնը։

Առանց գաւառական վճռի ոչ ոք կը ձերբակալուի, բաւ է որ խիստ ծանր յանցանքի մը մէջ գտնուած չլլայ։ Ինչպէս անհատ նոյնպէս և անոր բնակարանը զերծ է ամէն բռնաբարումէ։

Ո և է մեղադրեալ չկրնար հաստատուիլ բացի անոնցմէ որոնք քսան օրինի հաստատուած են ընդհ. հասոյթներ ստանձնելու և հանրային ապահովութիւնը պահպանելու նպատակաւ։

Առանց օրէնքի մը վրայ հիմնուելու ժողովուրդէն ոչ և է դրամ չի գանձուիր տուրքի և կամ ուրիշ անունով։

Պատելու և բնակարանի ազատութիւնը ապահովուած է։ Անհատ մը իր ստացուածքէն այն ատեն միայն զրկուիլ երբ հարկ լլլայ լաւ քննուած հանրային օգտի մը բերմամբ, օրէնքին տրամադրած պարագաներ ի ու եղանակով և առաջուընէ յարմար փոխարէնէ մը ստացուելով։

Գրաւում, տարապարհակ աշխատութիւն և անհարկի տուրք արգիլուած են։

Կրթութիւնը ազատ է բայց կառավարութեան հսկողութեան տակ, անխարտ ամէն տեսակ դպրոցներու վրայ։

Մամուլը ազատ է, բայց օրէնքը պիտի կրնայ արգիլել երբ չարաչար գործադրուի։ Գրաքննութիւն չկայ։

Քաղաքներու և գիւղերու մէջ անարէ հողերը կը թողուին թաղապետութեանց։

Իր գործելու եղանակը ցոյց տալու համար կը բերուի միայն օրինակ մը։ Սթամպուլօֆեանները (ազգային-ազատական կուսակցութիւն, թէեւ շատ տարբեր Սթամպուլօֆի օրուան հանանուն կուսակցութենէն) 1902էն ի վեր իշխանութեան գլուխն էին դանկիով մը, որուն մէջ յաղորդաբար նախարարական եղած էին Բէթրոսի. Բէթքօֆ և Կուլֆ։ Խորհրդարանին նստաշրջանը վերջանալու վրայ ըլլալով, դանկիոը հրաժարականը մատոյց իշխանին, որ զայն ընդունեց։ Կուսակցութեան թերթ՝ «Նով Վէք» հետեւեալ կերպով բացատրեց դանկիոն որոշումը.— «կառավարութիւնը ազգային չհոսն տեսակէտով օգտակար նկատեց հրաժարական տալը։ Ինք անհամաձայնութեան մէջ չէր ո՛չ վեհապետն, ոչ ալ խորհրդարանն հետ։ Նոյն իսկ իր անդամներուն մէջ ալ ո՛եւէ անհամաձայնութիւն չկար։ Ի՛նք կը հրաժարի անոր համար որ կը լրանար խորհրդարանին նստաշրջանը, թէեւ՝ խորհրդարանական վարանութիւն վայելելով։ Կրնար յարուցանել երկրին վարչութիւնը Այսպէս ուրեմն՝ ասպարէզը բաց թող Թուրք նոր դանկիոն մը առնելու որպէս զի երկրին կանքը հարցնէ։ Կուսակցութեան յոյնութեան խնամակալութիւնն էր ասիկա։ Իշխանը՝ նոր դանկիոն կազմութեան համար չդիմեր երկու դիւաւոր ընդդիմադիր կուսակցութեանց՝ Ազատականներուն (յառաջդիմական) զոր Գ. Տանէֆ կը վարեր և ազգայնականներուն (նախկին Սթամպուլօֆեաններ) որոնց պետն էր Գ. Իվան Կ'ուչֆ Նոր մարդիկ գան, երեսասարդներ՝ որոնք խմբուած էին առանձին երկու անձանօթ պետի մը՝ Գ. Մանէոֆի շուրջը։ ասոնք ինքզինքնին ազատականներ (ամկիվամ) կ'անուանէին, և Լրոնց մէջ կային մասնաւորաբար բլօֆէսօրներ, հրապարակագիրներ, մասնաւորականներ։ Նախորդ Սօրբոնիին մէջ՝ այս կուսակցութիւնը հաղիւ միայն երեք ներկայացուցիչ ունէր։ Նոր ընտրութիւնները տեղի ունեցան 1908 յունիսին և ջանջրախիչ մեծամասնութիւն մը տուին այդ դանկիոյ։ Սթամպուլօֆեանները՝ որոնք լուծուած խորհրդարանին մէջ մեծամասնութիւն կը կազմէին, ՈՉ ԻՍԿ ՄԻԱԿ ներկայացուցիչ մը կրցան ունենալ նոր խորհրդարանին մէջ։ իսկ միւս կուսակցութեանց պետերն ալ միայն Գ. Տանէֆ յաջողեցաւ վերընտրուիլ։

Այսպէս, հակառակ կուսակցութեանց կամներուն և քաղաքական անձնաւորութեանց հակառակութեան, կառավարական անականութիւնը կախում ունի իշխանին անհատական ազդեցութենէն որ կատարելապէս հակառակ է երկրին աշխատութեան նուիրուած և խաղաղութեան ու հանդարտութեան մէջ բարգաւաճ բնակչութեան ձգտումներուն հետ։ Քաղաքական բանակումները, կուսակցական կռիւներն ու փոքրաւորական վէճերը բնաւ չեն հասնիր գեղջիներէ և մանր արհեստաւորներէ ճնշուած չարքաշ ու խնայասէր ժողովուրդին, որ զուրկ է ոգեն քաղաքական դատարարութենէ, և որ, ապահովեն երեսուն տարի առաջ, թրքական լուծին տակ կը դանուէր։ ան կը գոհանայ վայելել իր ազատութիւնը և անկախութիւնը, առանց ստոյգ ամենայնի գիտնալու։ Եւ մարդ կը փարանի թէ ուրուն վրայ դիմելի ամէնէն աւելի։ — վեհապետի՞ վրայ, որ դիտէ ընդունել առ ի բարերար իշխանութենէն բխած ամէն բան, թէ ժողովուրդի՞ վրայ որ ողջմտէն կը հաճակերպի անկէ վարուելու։

ՌՈՒՆԷ ԲԻՆՕՆ
(Շարունակելի)

ԻՆՉՊԷ�simՍ ՎԵՐԱԾՆԵՑԱՒ ՊՈՒԼԿԱՐԻԱՆ

ՊԱՁՏԻԿ ՊԵՏՈՒԹԵԱՆ ՄԸ ԸՆԾԱՑԱԾ ՄԵԾ ԴԱՍԵՐԸ

ՀՐԱՇԱԼԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ ԱՐԴԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒ ՊԵՏՈՒԹԵԱՆ ՄԸ

Ե.

Իշխանին ներքին քաղաքականութիւնը.— Կուսակցութիւնները կը գործեն, բայց Իշխանին կամքն է որ կը քալէ.— Ի՞նչպէս ինկաւ Սթամպուլօֆ — Պուլկար կուսակցութիւնները ի՞նչ են իրօք.— Ի՞նչպէս տեղի կ'ունենան Սօպրանիէին ընտրութիւնները և Դոմիլիները ի՞նչ դեր կը խաղան անոնց մէջ։— Պերճախօս օրինակ մը.— Ուր երբեմն անծանօթները իշխանութեան գլուխ կ'անցնին.— Իշխան և ժողովուրդ հաւասարապէս զմայլելի։

Ֆերդինանտ Իշխանին ներքին քաղաքականութիւնը իր հետեւած արտաքին քաղաքականութեան պահանջներուն վրայ հիմնուած է միայն։ ոչ միայն կը բացատրէ Իշխանին արտաքին քաղաքականութեան յարմարածները, այլ նաեւ ցոյց կուտայ հաստատ նպատակը դէպ հետապնդած է, հակառակ զարմանալի արագութեամբ տարու յաջորդող նախարարութեանց։ Արտաքին քաղաքականութիւնը սակայն ազդեցիկ դերձան է, որուն չնորհիւ, կուսակցութեանց հուղեղին մէջէն, արեւի է գտնել չարունակական կամեցողութիւն մը և հաստատ ուղղութիւն մը։ Իշխանը, հաղուագիւտ հանճարեղութեամբ ճկունութեան ու հեղինակաւորութեան օրաբար խառնուրդով մը յաջոգած է իր անձնական ազդեցութիւնը պարտադրել կրնի վարչութեան մէջ, միւս հեռու մնալով կուսակցութիւններէն։ Երբեք չէ գտած ճշմարտապէս ժողովրդական կուսակցութեան մը դէմ, և կրցած է ասոնց ամէնքն ալ քաղել ինչ բարիք որ կրնային ընծայել երկրին, սպասելով որ ոմանց յոգնութիւնը և ոմանց ալ խորամանկը կարելի գործէր Իշխանութեան զլուխը գտնուող նախարարներու փոփոխութիւնը։ Մարդիկն ու կուսակցութիւնները իրարմով մտցեցուած է։ Կուսակցութիւնները միայն լծած է պետական կառքին, և երբեք կառքը վարելու հոգը ուրիշին չէ ձգած։

Անտարակոյս Իշխան Ֆերդինանտ մէկ հարուածով չէ հասած այս արդիւնքին, որ ամբողջ նպատաւոր է Պուլկարիոյ քաղաքական հաւասարակշռութեան համար։ Ամէնէն առաջ՝ ինքն իսկ սահմանած էր տակալ Սթամպուլօֆի տիրապետութեան. հասկցած էր որ զարհուրելի տիրաթաթորը այժ մէն է, և թէ քանի՝ Պուլկարիոյ անհաղթութիւնը խնդրական մնայ, այդ տեսակ մարդ մը մեծ պետութեանց հանդէպ կրնայ ընել այն տեսակ բիրտ գործ մը զոր իրեն չպիտի թաղարէին ընել ո՛չ իր ընտրութիւնը, ոչ ալ իր դիրքը։ Վերջէն՝ նոյն ինքն Սթամպուլօֆ առաջարկեց Վեհապետին տանձնաւորութիւններ ու սահմանադրական իրաւունքները զօրացնող օրէնքներ։

Տիրաթաթորութիւն մը՝ զոր ո՛չ հանրային վտանգի մը, ոչ ալ յեղափոխական տարնպաւ մը պահանջները անհրաժեշտ կը դարձնեն, շուտով անտանելի կը դառնայ։ Այդ ժամը հնչեց Սթամպուլօֆի համար ալ։ Նոր տարիէ ի վեր՝ Իշխանը՝ առանց իր անհամբերութիւնը զգացնելու, կը տանէր ամենազօրաւոր նախարարարարքարին լուռ, բայց ա՛գ լուռ ատակ մը դպրոց էր իրեն համար, առնչ՝ իր վեհապետի արհեստը կը սորվէր և ապագային համար կը նախապատրաստուէր։ 1895ին Պուլկարիա վերջնականապէս ազատած էր Ռուսիայէն կլլանելու վտանգէն։ Ֆերդինանտ Իշխան մտածեց որ այլեւս անվախ կրնայ մերձենալ Զարին, ընդունեց Սթամպուլօֆի հրաժարականը որ պարբերաբար կը կրկնուէր արդէն, և նոր գահլիճին կազմութիւնը յանձնեց Գ. Սթոյլոֆի։ Բան մը ասիկ վերջ, Սթամպուլօֆ կը սպասնուեր Սոֆիայի փողոցներուն մէկուն մէջ։

Հարկ չկայ այստեղ նանրանալ անկէ ի վեր երբոր յաջորդող կուսակցութեանց վրայ։ Պուլկարիոյ կուսակցութիւնները, ուրիշ երկիրներու կուսակցութեանց պէս չեն, իրարմէ չտիրապես զանազանուելով և չեն պարծանքէն պարզուած քաղաքական դատանդրքներ չեն ներկայացներ. աւելի՝ կարգ մը պետերու շուրջը ձեւացած համախմբութիւններ են՝ իրենց նպատակ ունենալով իշխանութեան սեփականացումը, երբեմն նաեւ՝ շահագործումը։ Անոնք ընդհանրապէս իրենց պետին անունը կը կրեն, —Սթամպուլօֆեան, Սթոյլոֆեան, Ռուսսլ-ովեան, և այլն։ Երբ որ պետը մեռնի, յաճախ կուսակցութիւնն ալ կը ցրուի կամ ուրիշ դրաշրի մը կը յարի։ Մէկ քանի տարուան ընթացքին, մեռնողն անունը կրնայ ներկայացնել իրենց ձգտումներով հիմնուած տարբեր կուսակցութիւններ։

Անդուլ պէտք չէ չոփաղանցել։ Սօֆրանիէն կազմող զանազան քաղաքական խմբակցութեանց մէջ դաւանանքի տարբերութիւններ կան իրօք, բայց քիչ անգամ խոր են։ Երկիրը չոփաղոնց երիտասարդ է դեռ որպէս զի կուսակցութիւնները հեռաւոր պատմական արմատներ արձակած ըլլան։ ընդհանրապէս՝ Թաքթիքի կամ պատեհականութեան խնդիրներ են որ զիրենք կը զանազանեն, և կամ զարգացեալ անհատական փառասիրութիւնը։ Երբ կուսակցութիւն մը երեսի տանն մնայ իշխանութեան գլուխ, անհամբեր ախորժակները ձեռք ձեռքի կուտան դայն ապայելու և անոր յաջորդելու համար։ Իշխանը այդ պատեհութենէն կ'օգտուի՝ նախարարները անուանելու իր առանձնաշնորհումը գործադրելու համար։ Անդամաճառ պէտք չի զգար Սօպրանիէին մէջ մեծամասնութիւն կազմող կուսակցութեան մարդիկը ընտրելու, որովհետեւ իշխանութեան գլուխ կոչած կուսակցութիւնը, ո՛րն ալ ըլլայ, շրջիկ ազատով կերպով կրնայ իրեն նպաստաւոր Սթամպուլի մը կազմել։ Իշխանը նախարարութեան կը կոչէ ճիշդ այն մարդիկը որոնք ամէնէն աւելի յարմար կը թուին օրուան կացութեան. կը լուսէ Խորհրդարանը. և նոր ընտրութիւններ, անվրիպելի կերպով մեծամասնութիւն կ'ապահովեն նոր գահլիճին համար։ Այսպէս ուրեմն՝ կուսակցութիւնները ոչինչ կրնան ընել առանց իշխանին, որ անոնցմէ ոչ մէկուն կը պատկանի և ամէնքն ալ իր նպատակին կը ծառայեն։

Իր գործելու եղանակը ցոյց տալու համար կը բերուի միայն օրինակ մը։ Սթամպուլօֆեանները (ազգային-ազատական կուսակցութիւն, թէեւ շատ տարբեր Սթամպուլօֆի օրուան հանանուն կուսակցութենէն) 1902էն ի վեր իշխանութեան գլուխն էին դանկիով մը, որուն մէջ յաջորդաբար նախարարական եղած էին Բէթրոսի. Բէթքօֆ և Կուլֆ։ Խորհրդարանին նստաշրջանը վերջանալու վրայ ըլլալով, դանկիոը հրաժարականը մատոյց իշխանին, որ զայն ընդունեց։ Կուսակցութեան թերթ՝ «Նով Վէք» հետեւեալ կերպով բացատրեց դանկիոն որոշումը.— «կառավարութիւնը ազգային չհոսն տեսակէտով օգտակար նկատեց հրաժարական տալը։ Ինք անհամաձայնութեան մէջ չէր ո՛չ վեհապետն, ոչ ալ խորհրդարանն հետ։ Նոյն իսկ իր անդամներուն մէջ ալ ո՛եւէ անհամաձայնութիւն չկար։ Ի՛նք կը հրաժարի անոր համար որ կը լրանար խորհրդարանին նստաշրջանը, թէեւ՝ խորհրդարանական վարանութիւն վայելելով։ Կրնար յարուցանել երկրին վարչութիւնը Այսպէս ուրեմն՝ ասպարէզը բաց թող Թուրք նոր դանկիոն մը առնելու որպէս զի երկրին կանքը հարցնէ։ Կուսակցութեան յոյնութեան խնամակալութիւնն էր ասիկա։ Իշխանը՝ նոր դանկիոն կազմութեան համար չդիմեր երկու դիւաւոր ընդդիմադիր կուսակցութեանց՝ Ազատականներուն (յառաջդիմական) զոր Գ. Տանէֆ կը վարեր և ազգայնականներուն (նախկին Սթամպուլօֆեաններ) որոնց պետն էր Գ. Իվան Կ'ուչֆ Նոր մարդիկ գան, երեսասարդներ՝ որոնք խմբուած էին առանձին երկու անձանօթ պետի մը՝ Գ. Մանէոֆի շուրջը։ ասոնք ինքզինքնին ազատականներ (ամկիվամ) կ'անուանէին, և Լրոնց մէջ կային մասնաւորաբար բլօֆէսօրներ, հրապարակագիրներ, մասնաւորականներ։ Նախորդ Սօրբոնիին մէջ՝ այս կուսակցութիւնը հաղիւ միայն երեք ներկայացուցիչ ունէր։ Նոր ընտրութիւնները տեղի ունեցան 1908 յունիսին և ջանջրախիչ մեծամասնութիւն մը տուին այդ դանկիոյ։ Սթամպուլօֆեանները՝ որոնք լուծուած խորհրդարանին մէջ մեծամասնութիւն կը կազմէին, ՈՉ ԻՍԿ ՄԻԱԿ ներկայացուցիչ մը կրցան ունենալ նոր խորհրդարանին մէջ։ իսկ միւս կուսակցութեանց պետերն ալ միայն Գ. Տանէֆ յաջողեցաւ վերընտրուիլ։

Այսպէս, հակառակ կուսակցութեանց կամներուն և քաղաքական անձնաւորութեանց հակառակութեան, կառավարական անականութիւնը կախում ունի իշխանին անհատական ազդեցութենէն որ կատարելապէս հակառակ է երկրին աշխատութեան նուիրուած և խաղաղութեան ու հանդարտութեան մէջ բարգաւաճող բնակչութեան ձգտումներուն հետ։ Քաղաքական բանակումները, կուսակցական կռիւներն ու փոքրաւորական վէճերը բնաւ չեն հասնիր գեղջիներէ և մանր արհեստաւորներէ ճնշուած չարքաշ ու խնայասէր ժողովուրդին, որ զուրկ է ոգեն քաղաքական դատարարութենէ, և որ, ապահովեն երեսուն տարի առաջ, թրքական լուծին տակ կը դանուէր։ ան կը գոհանայ վայելել իր ազատութիւնը և անկախութիւնը, առանց ստոյգ ամենայնի գիտնալու։ Եւ մարդ կը փարանի թէ ուրուն վրայ դիմելի ամէնէն աւելի։ — վեհապետի՞ վրայ, որ դիտէ ընդունել առ ի բարերար իշխանութենէն բխած ամէն բան, թէ ժողովուրդի՞ վրայ որ ողջմտէն կը հաճակերպի անկէ վարուելու։

ՌՈՒՆԷ ԲԻՆՕՆ
(Շարունակելի)

ԿՈՒՍԱԿԱԼՆԵՐԸ ԵՒ ԿՈՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հանրային բոլոր պաշտօնները, մէջը ըլլալով կուսակցին ալ, առանց ցեղի և կրօնի խտրութեան կրնան յանձնուիլ բոլոր հպատակներուն։

Կառավարիչները կամ գայմագամները կրնան իսլամ կամ ոչ-իսլամ, ըլլալ տեղւոյն ժողովուրդին թուոյն համեմատութեամբ։

Ոչ ոք կրնայ իր տեղւոյն մէջ կառավարիչ կամ գայմագամ կարգուիլ։

Պաշտօնական լեզուն Թրքերէն է, բայց բոլոր դատական թուղթերը ժողովուրդին ծանօթ լեզուին թարգմանութեամբ ալ կը վաւերացուին ու կը տրուին։

Օրէնքները, վճիռները եւայն կ'արձակուին երկրին դիւաւոր լեզուներով։

Աղերսագրի իրաւունքը պահուած է։

Իւրաքանչիւր նահանգ պիտի ունենայ ընդհանուր ժողով մը, որուն անդամներուն մեծամասնութիւնը պիտի ընտրեալ բնակիչներէն։

Անդորրութեան պահպանման համար, միայն ոստիկան զինուոր, կազմակերպուած ուսիկանութիւն և կանոնաւոր բանակ պիտի գործածուի։

Ոչ մէկ նոր Զէյրեկ դաղթականութիւն պիտի հաստատուի։

Կուսակցները պիտի անուանուին հինգ եթէ կուսակցա իսլամ տարան համար է, անոր խորհրդանշանը։ Ոչ-իսլամ պիտի ըլլայ, իսկ եթէ հրիսանեայ է՝ խորհրդանշանը պիտի ըլլայ Իսլամ։ Կուսակցը պիտի անուանէ բոլոր պաշտօնեաները։

Կուսակցը Ընդհ. ժողովին վաւերացման պիտի ենթարկէ տարեկան պիւտճէն

Կուսակցը տարին մէկ անգամ քննական պատյտի պիտի երթէ նահանգին մէջ։

Կուսակցը և տեղական հասարակութիւնները ելմտական և աշուակալական գործերու։

Կուսակցները պէտք չէ որ խառնուին դատական գործերու, ոչ ալ իրենց աղդեցութիւնը կրնան բանեցնել դատարաններ կամուտ ունեցող գործերու մէջ։ Բայց, երբ տեսնան որ դատարանները կը զեղծանին, կամ պաշտօնեաները անկարող են պարտին քննութիւն բնել և իրենց քննութեան արդիւնքը տեղեկացնել թէ Շէյխ իւլ-իսլամութեան, և թէ դատական նախարարութեան՝ պարագային համեմատ։

ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐԸ

Նահանգներու վարչական ժողովը բաղկացած է կուսակցէն, խորհրդանէն, ազգութիւններէն, դատական, հարց. կրթութեան, առեւտրական և երկրագործական գործոց անդամներէն, միւֆթիէն, ոչ իսլամ հոգեւոր պետերէն և ընդհ. ժողովին իր մէջէն ընտրուած ութը անդամներէ։ Ժողովին կը նախագահէ կուսակցը կամ խորհրդանքը։

Վարչական ժողով չկրնար միջամտել դատական և գործադիր իշխանութեան գործերուն։

Ժողովը իրաւունք ունի վճռաբանելու այն բոլոր վարչական միջոցներուն վրայ զոր ձեռք առած է կուսակցը, որոշ տեղութիւնն մը համար։

Երբ կուսակցը, իր վարչական ժողովին հաւութեամբ ինդրանք մը ներկայ ունի նախարարի մը, և այս վերջինը սինչեւ երեք ամիս չպատասխանէ, կուսակցը այս լուրիւնը կրնայ հ. ան. ութիւն և ոստանութիւն նկատել։ ու ձեռնարկել հարկ եղած միջոցներուն գործադրութեան։

Խորհրդականին իրաւասութեանց մասը կազմեն չարաբերութիւնները կրնան. կան հասարակութեանց հետ։

Բոլոր միւս պաշտօնեաներուն իրաւասութիւններն ալ ճշգուած են։

ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՆ ԸՆԴՀ. ԺՈՂՈՎՆԵՐԸ

Նահանգային ընդհանուր ժողովը չորս տարի կը տեւէ։ Ընտրեալ անդամներուն դէպ ի նորոգուի երկու տարին անգամ մը։ Ընտրուած անդամներուն հաստատումը պիտի որոշուի ընդհ. ժողովին՝ կուսակցին հետ համաձայնութեամբ։

Կուսակցը ընդհ. ժողովին անդամ պիտի առնուն ընտրուած անդամներուն մէկ քառորդին չափ, ըստ կարելւոյն հաւասար երկու գասակարգերը։ —

1. Մեծ կալուածատէրերէն, վանականներէն, ճարտարագործներէն և

2. Գիտակցան և կրթեալ անձնաւորութիւններէ։

Ընդհ. ժողովը պիտի գումարուի կեդրոնին մէջ ամէն տարի հոկտեմբերի սկիզբին, և նստաշրջանը պիտի տեւէ առաւելն երկու ամիս։

Ընդհ. ժողովին խորհրդակցութիւնները գաղտնի պիտի ըլլան։

Ընդհ. ժողովը իրաւունք պիտի ունենայ խորհրդակցելու՝

Ա. — Ներկայ օրէնքով հիմնուած ելմտական, դատական, վարչական կազմակերպութեան գործադրութիւնը կանոնաւորելու համար անհրաժեշտ եղած օրէնքներուն վրայ,

Բ. — Տուրքերու հաստատման և բարձրացման վրայ, բացի սակայն պակսեցնելու դիւաւոր գումարը, իրաց առեալ սակայն պետութեան վերապահուած մենաշնորհներու տուրքերու և եկամուտներու վերաբերեալ օրէնքները։

Գ. — Հողային արձանագրութեանց կանոնադրերու, մարդահամարի վրայ,

Դ. Պիւտճէի վրայ,

Ե. — Հաշուեկշռութեան օրէնքներու վրայ,

Զ. — Տուրքերու հաւաքումը կանոնաւորելու օրէնքներու վրայ,

Է. — Հանր. կրթութեան օրէնքներու վրայ,

Ը. — Արժեթուղթերու, հանքերու ջուրերու և անասուններու օրէնքներուն վրայ,

Թ.— Ճամբաներու, թրամվէյներու եւ երկաթուղիներու օրէնքներու վրայ, ինչպէս նաեւ ուրիշ հանրօգուտ չինութեանց վրայ որոնք չեն գործադրուիր պետական ծախքով։

Ժ.— Երկրագործական ճարտարարուեստի և անտեսական օրէնքներու վրայ։

ԺԱ.— Վարկի վերաբերեալ օրէնքներու վրայ,

ԺԲ.— Նահանգին սեփականութեանց յանձնման օրէնքներուն վրայ,

ԺԳ.— Հիւանդանոցներու, որքանոցներու, բարեգործական հաստատութեանց վրայ։

ԺԴ.— Տասանորդի վրայ,

ԺԵ.— Բանտերու վրայ,

ԺԶ.— Տ ֆիէրը Խաղանի և կալուածական օրէնքներու վրայ,

ԺԷ.— Ոստիկան զորաց և ոստիկանութեան վրայ,

ԺԸ.— Անցնող զորախումբերու բնակութիւններ յատկացնելու օրէնքներուն և վերջապէս՝

ԺԹ.— Որսորդութեան օրէնքներուն վրայ։

Օրէնքները պիտի ենթարկուին Սուլթանին վաւերացման, որ զանոնք պիտի վաւերացնէ, եթէ անոնք չեն վնասեր պետութեանց օրինաց սկզբունքներուն։ Եթէ Բ. Դուռը մինչեւ չորս ամիս չհաղորդէ կայս. վաւերացումը, անոր լռութիւնը իբր վաւերացում պիտի նկատուի։

Ժողովին նստաշրջանը փակուելուն պէս, կուսակցը պիտի հանէ պիտի ներկայացնէ ելմտական նախարարին վաւերացման համար։ Պիւտճէն ալ վաւերացուած կը նկատի եթէ մինչեւ երեք ամիս նախարարը չպատասխանէ։

ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՆ ՀԱՄՈՅՑՆԵՐԸ

Բանակին, թնդանօթաձիգ զինուորներուն, ծովային զօրութեան, կամաւորական անձնական զանձուն և Հանրային պարտուց վարչութեան օտար անդամներուն կայսեր կամակոյսն ծախքերը, և ուրիշ ամէն ծախքեր որոնք առնչութիւն ունի կայսր. կառավարութեան ընդհանուր ծախքերուն հետ, վիլայէթին եկամտոյցին մէջ չպիտի անցնին։

Նահանգային հասոյթներէն տեղական բոլոր վարչական ճիւղերուն ծախքերը վճարուելէ վերջ, մնացածին 15 առ հարիւրը վիլայէթին պիտի ձգուի։ արտաքոյ կարգի ծախքերու համար, մասնաւորապէս հանրային չինութեանց և հանրային կրթութեան համար։ ընդհանուր ժողովը, ելմտացոյցին մէջ առանձին գլխով պիտի որոշէ այդ գումարով ըլլալիք ծախքերը։ Իսկ աւելցած հասոյթները պիտի յանձնուին կայս. գանձուն։

Բոլոր հասոյթները պէտք է յանձնուին վիլայէթին սնուցիչին, որ պիտի գանուի Պանք Օթոմանի տեղական մասնաճիւղի մէջ, վիլայէթին կեդրոնը։ Պանքան՝ հասոյթներուն հարիւրին 85ը պիտի ուղարկէ։ գանձուն, բացարձակ արտաքսրութեան սակ, կայսրութեան ընդհանուր պէտքերուն գործածուելու համար։

Ընդհանուր ժողովը պիտի կրնայ տուրքերը աւելցնել, տուրքին տարեկան գումարին հարիւրին 5 համեմատութեամբ, և անկէ դուրսցած հասոյթը պիտի յատկացուի հանրային չինութեանց և կրթութեան։

Սակայն և տուրք հաստատելու իրաւունքը կայս. կառավարութեան պատկանելով, եթէ այս վերջինը ուզէ զանոնք աւելցնել կամ նորեր բարդել արդէն իսկ եղածներուն, Մերձաւորային և Երեսփ. ժողովին հաւանութեամբ, Ընդհ. ժողովը պիտի կազմէ այդ տուրքերու և սակագիներու հաստատութեան կանոնագիրը։

Երկաթուղիներու հսկողութեան շահագործման կառուցման իրաւունքը կայս. կառավարութեան կը պատկանի և ենթակուած է պետական օրէնքներու։

Նահանգին օրինական դրամը պետութեան ոսկեդրամն է։ (օսմ. ոսկին 100 դրուշ)։

Ընդհ. ժողովին խորհրդակցութեանց ամփոփումը ժողովին քարտուղարին կողմէ խմբագրուելով կը հրատարակուի նահանգին լրագրին մէջ։

Ընդհ. ժողովին անդամները երբեք չեն կրնար հեռապուիլ ժողովին մէջ իրենց արտայայտութեան գաղափարներուն համար։

Իւրաքանչիւր ժողովական կրնայ իր ճառը, բանաձեւը իր լեզուով խօսել ու գրել։ Նահանգային իւրաքանչիւր կեդրոնի մէջ, տարան մը պիտի հաստատուի և և թերթ մը պիտի հրատարակուի, ինչպէս նաև Սալնամէ։ մը։

Սանճագի մը կառավարիչը պիտի ունենայ մուավին մը ոչ իսլամ, եթէ կառավարիչը իսլամ է և փոխարարար։ Նոյնը նաև գայմագամներու համար։ Իւրաքանչիւր գաւառակ, հասարակութեանց ժողով մը պիտի ունենայ, բազկացած նոյն հասարակութեանց կողմէ ընտրուած անդամներէ։ Վարչիներու վարիչները ինչպէս նաև անոնց ազդակները ժողովին մասնակցելու չեն կրնար կազմել։

ՀԱՍԱՐԱԿՈՒԹԵԱՆՑ ԺՈՂՈՎՆԵՐԸ

Հասարակութեանց ժողովները իրաւասութիւն ունին՝

Հսկելու կալուածական և արժեթուղթերու հասոյթներուն՝ վարչական և հին սովորութեանց համաձայն կերպով՝ ի նպաստ կրօնական և բարեգործական հաստատութեանց գործածման, որբերու, ինչքերուն և առճարներու, դպրոցներու և գերեզմանատանց պահպանման։

ԹԱՂԱՊԵՏԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ

Իւրաքանչիւր քաղաք կամ ասան ունի իր թաղապետական շրջանակը, որուն անդամները պիտի ընտրուին և որոնք պիտի ընտրեն իրենց նախագահը։ Այս վերջինն ընտրութիւնը պէտք է հաստատուի կուսակցէն։ Եթէ թաղապետական շրջանակները իրենց իրաւասութեանց չափը անցնին, կը լուծուին կուսակցին կողմէ. այս պարագային, թաղապետական գործերը կը վարէ կառավարիչը։

Թաղ. ժողովը կը հաստատէ թաղապետական օրէնքները, օրէնքի համաձայն։ Իւրաքանչիւր գիւղախումբի մէջ գիւղապետ մը և օգնական մը պիտի դանուի։ Գիւղապետը պէտք է որ տեղւոյն մեծամասնութիւնն կազմող տարրէն ըլլայ։ Գիւղախումբի թաղ. ժողովի մը անդամ, կամ գիւղապետ և օգնական չեն կրնար ըլլալ պաշտօնեաներէն, զինուորականները, չինութեանց յանձնառուները։

Իւրաքանչիւր հասարակութիւն գիւղախումբի թաղ. ժողով մը պիտի ունենայ բաղկացած երկու տարուան համար ընտրուած 4 - 12 անդամներէ։

Այս ժողովը պիտի խորհրդակցի ճամբաներու, տղրիւրներու, հորերու հայրի վրայ, երկրագործութեան, վաճառականութեան և վերջապէս բոլոր հանրօգուտ չինութեանց վրայ։

Իւրաքանչիւր հասարակութիւն իւրաքանչիւր թաղի կամ գիւղի մէջ մը ենթար մը և էֆիթար մէնիսի մը պիտի ունենայ, բաղկացած 3 - 6 անդամներէ, որոնց պաշտօնն է քննել իրենց հասարակութեանց չարերը. պահել պահպանել առճարներն և գերեզմանատունները. հոգալ աղքատները, բարեկամաբար կարգադրել գիւղացիներու վէճերը, հիմնել դպրոցներ և հսկել անոնց վրայ և տեղեկացնել ոստիկանութեան գիւղերու մէջ տեղի ունեցած բոլոր ոճիրներն ու յանցանքները։

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Պաշտօնական Կարեւոր Վաւերաթուղթ մը

ՊԱԼՔԱՆԵԱՆ ՏԱԳՆԱՊԻՆ ՄԱՍԻՆ ՌՈՒՍԻՈՅ ԿՈՂՄԷ 1908 ՅՈՒԼԻՍ 25ԻՆ ՏԵՐՈՒԹԵԱՆՑ ՈՒՂՂՈՒԱԾ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆՆԵՐԸ

Զանազան կողմերէ հարցուց եղած էր թէ, կ'ըսէ «Թան» ինչ է տերութեանց այժմեայ կացութիւնը հանդէպ Թուրքիոյ՝ ի մասին Մակեդոնիոյ բարենորոգմանց հակակշռին, որ մէկ կողմ Թոյլ եր, ինչպէս կը յիշուի, 1908ի դէպքերուն և Պոլսոյ մէջ սահմանադրութեան հաստատմամբ։

Այս կացութիւնը որու մասին վարանում մը կար խիստ բացայայտ է սակայն։ Այս կացութիւնը ճշդուած է պաշտօնական վաւերաթուղթով մը զոր բազդ ունինք հրատարակելու և որ ընդունուած է բոլոր տերութիւններէն։ Այս վաւերաթուղթը շրջաբերական մը է զոր Ռուս կառավարութիւնը ուղղած է տերութեանց 1908 Յուլիս 25ին։

Այս շրջաբերականին մէջ, Մ. Իզվոլսքի, արտաքին գործոց նախարարը յիշելէ վերջ Մակեդոնական բարենորոգմանց պատմութիւնը, կ'ըսէ.—

«Հետաքրքրելով, բարենորոգմանց գործադրութիւնը ոչ Ռուսիա և ոչ ալ միւս տերութիւնները երբեք չեն ներշնչուած թշնամական զգացումէ մը՝ ընդդէմ Թուրքիոյ և կամ Սուլթանին վեհապետական իրաւունքները սեպհելու գաղափարէն։ Բայց փրկասութիւնը ապացուցած ըլլալով որ օսմ. վարչութեան անկազմակերպութեան ներկայ պարագային մէջ, և որպէսզի ասեն որ Թուրք բլժիսը հիմնուած ըլլայ Թուրքիոյ ոչ-իսլամ ժողովուրդներուն սարքաւորութեան վրայ, ոչ մէկ դարձի բարեփոխում կարելի է ակնկալել Բ. Դրան կողքէն, տերութիւնք պարտին սահպողաբար պահանջել խնդրոյն լուծումը ապակեդրոնացման մեծ սահմանով և դրական հանգուցի մը հաստատութեամբ։

Յետոյ, եթէ մէկ կողմէն Թուրք պետութեան ընդհ. Սահմանադրութիւնը, իբր անկախ պետութեան Սահմանադրութիւն, դուրս մնայ տերութեանց գործունէութենէն, այս վերջինները միջազգային պայմանները չնոյհիւ անվիճելի իրաւունք ունին հսկելու լուսադոյն վարչութեան մը Եւրոպական Թուրքիոյ նահանգներու մէջ, որոնց համար մասնաւոր կազմակերպութեան մը նախատեսուած չէր Պերլինի դաշնագրին։

Այս սահմաններուն մէջ էր որ պարտ էր իրականանալ տերութեանց գործունութիւնը, և կայսր. գանկնը երբեք չէ մոռացած իր կողմէ զանոնք զրել անցնիլ։

Այժմ մենք կը գտնուինք յեղակարծ արարքի մը առջեւ որ է՝ Սուլթանին Թուրքիոյ սահմանադրութիւն շնորհելը, որու գլուխը կը կազմեն բոլոր հպատակներու օրէնքներու առջեւ հաւասարութեան սկզբունքները, ինչպէս նաեւ ընկերունքները հանր. իշխանութեանց կանոնաւոր կազմակերպման։

Թայանի է թէ այս սկզբունքներուն անկեղծ և կատարեալ գործադրութիւնը կը ձգտի ապահովել մահմեդական ժողովուրդներու ճակատագիրը տերութեանց ներշնչած տեսակէտներու համաձայն, հաստատելով իրենց բարենորոգիչ գործունութեան յաջողացումը։ Անոնց է որ կայս. գանկնը չվարանիր իր կարգին ճանչնալու։ Հետեւաբար պատրաստ է ան առ այժմ ետ կենալ ամէն դիմումէ որ կրնայ նկատուիլ Թուրքիոյ համար իբր անվտահութեան ցոյց, հանդէպ Սուլթանին և Օսմ. կառավարութեան կամքին՝ ի մասին իրականացնելու ընդհ. բարենորոգումները։

Հետեւելով այս պարագային Անգլիոյ օրինակին, որ, հրոսախումբերու գտրեցուցման հետեւանքով, ետ կեցած է առ այժմ Բ. Դրան ընդունելութեան ներկայացնելու յարձանի զորախումբերու կազմութեան մասին իր ծանուցագիրը, մեր կարգին ասժամարար ետ կը կենանք ներկայացնելու բարենորոգմանց մեր ծրագիրը զոր այժմ գահլիճներուն կը ներկայացնենք մինչեւ իր ակզեկութիւն, ապագային օգտուելու համար անկէ, եթէ դէպքերը ստիպեն տերութիւնները վերազանալու իրենց նախնական մտքերուն։

Որովհետեւ պէտք է լաւ ըմբռնել թէ Ռուսիոյ և միւս տերութեանց ետ կենալը չկրնար ոչ բացարձակ ըլլալ, ոչ ալ անպայման։ Դաշնագիրներով տերութեանց ունեցած իրաւունքներն են և կը մնան անսալ։

Ռուսիա ուշադրութեամբ պիտի հետեւի Թուրքիոյ նոր բլժիմը ապահովելու համար ըրած ջանքերուն։ Անիկա ձեռնպահ պիտի մնայ. այս գործին արդելք ըլլալէ և իր ազդեցութիւնը պիտի գործածէ Պալքան տերութեանց դէմ։

Բայց միւս կողմէ, հաւատարիմ իր քաղաքական աւանդութեանց, անիկա թէ՛ իր և թէ միւս տերութեանց բարենորոգիչ գերը վերջնական չպիտի նկատէ մինչեւ որ Սուլթանին կողմէ ձեռնարկուած գործը Մակեդոնիոյ մէջ իրաց վիճակը բարւոքելէ, որով սիրոյ վերջ պիտի դնեն ընդհ. խաղաղութեան համար, խակպէս վառնգուած և բնական ժամանակները՝ Պալքաններու մէջ։

Մէկ խօսքով Ռուսիա եթէ տեսնէ որ Թուրքիոյ Եւրոպական նահանգներու կացութիւնը նախնական վիճակի մէջ կը մնայ անիկա պարտականութիւն պիտի ունենայ յիշեցնելու պետութեանց՝ անհրաժեշտ պէտքը վերանալու՝ ամենավճռական կերպով, իրենց հաւաքական բարենորոգիչ գործունութեան, ինչ որ այժմ ընդհանուած է։

*** «Թան» կ'աւելցնէ այս տեղիւն՝ ուշ հետեւեալը.—

Այս հեռագիրը, ուղղուած Ռուս դեսպաններուն անոնց կողմէ յանձնուեցաւ գանազան կառավարութեանց որոնք ամէնքն ալ յայտարարեցին թէ կ'ընդունին զայն։ Անկէ կը հետեւի թէ բոլոր տերութիւնները ընդունած են «Ընդհանուած գրագրը վերսկսելու» Ռուսիոյ որոշումը, եթէ «Մակեդոնիա նախնական վիճակի մէջ մնայ։

Սոպրանիէն կը Վաւերացնէ

ՊՈՒԼԿԱՐ ՁՕՐԲԸ ՇԱՐԺՄԱՆ ՄԷՋ ԴՆՈՂ ԱՐՔԱՅԱԿԱՆ ՈՒԺՔԱԶԸ

ՊՈՒԼԿԱՐ ՎԱՐԶԱՊԵՏԸ ԿԸ ԽՕՍԻ

ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԷՄ

Սոֆիայէն հեռեւեալը կը հեռագրուի Հոկտ. 6 թուով. —

Սոպրանիէն ծափաձայն որոշեց եղբայրակցութեան ոգիոյն հեռագիրներ ուղղել Պելգրատի, Աթէնքի և Զէթինէի, խորհրդարաններուն։ Սոպրանիէն յետոյ առանց վիճաբանութեան վաւերացուց արքայական հրամանագիրը, որով պաշարման վիճակ կը հրատարակուի ամբողջ Պուլկարիոյ մէջ։ Կարճ վիճաբանութիւն մը տեղի ունեցաւ պուլկարական բանակին չարժման մէջ դրուելուն վերաբերեալ արքայական հրամանագրին վրայ։ Վարչապետ և արտաքին գործոց նախարար Մ. Կէյշոֆ հեռաւեալ յայտարարութիւնները բրաւ.

«Պուլկար կառավարութեան բանակ կատարելապես ուզիղ ընթացքը մինչեւ այն ստանձնին գնաց որ կանխատեսուին փոկուեցան սեռ ռազմափորձերը, բնաւ հոգ չպատճառելու համար մեր գրացիներուն։ Բայց Թուրքիա ասոր ի պատասխանի սկսաւ զորահաւաքներ, որ կ'ըսպասուար ուղղակի մեր ապահովութիւնը։ Այս գրգռութիւնն վրայ, որ բնաւ չէր արդարանար, Պուլկարիա հարկադրուեցաւ փոխել իր ընթացքը։ և իր կարգին չարժման մէջ դնել բոնակը։ Կառավարութիւնը կատարելապէս գիտակից է իր որոշումին ծանրակշիռ ծանր ընթացքին և այն մեծ պատասխանատուութեան, որուն կ'ենթարկուի հանդէպ ազգին։ բայց բանակական կազմակերպ գաւառ իրաւունքն մէջ, որպ քաղաքացիներ պաշարելու համար Թափուած ապարդիւն ջանքերը, ինչպէս նաև այն զգացումին մէջ թէ համաձայն են Պալքանեան միւս տերութիւններուն հետ, որ, ինչպէս Պուլկարիա, ապառեցին իրենց խաղաղասիրաս

«ՄԱՆԶՈՒՄԷԻ ԹԵՐԹՈՆԸ (102)

ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ

ԴԷՊ Ի ԿԱԽԱՂԱՆ

(ՎԷՊ ԱԶԳԱՅԻՆ—ՊՍԻՍԱԿԱՆ ԿԵԱՆՔԷ)

ԻԷ

ՀԻՆ ԵԱՆՕԹՆԵՐ

Զերբակալութիւնը բնաւ չէր ազդած Զաքրի վրայ։ Մշանցնի լուսանան էր միայն, երբեք հաւատքը չէր խոնջած իր բախտին նկատմամբ։ չատ զարհուրելի ճգնաժամներ անցուցած էր, բայց միշտ յաղթած էր ճոզորդիր։ և հիմակուան ձերբակալութիւնը, բազդատմամբ հերուան վտանգներուն, ոչինչ կ'երեւար իր աչքին։

Այդպէս չէր ոստիկան Եուսուֆ փէնլիվան։

Հսկան, սկիզբները մանաւանդ, զարհուրելի կերպով մտահոգ էր։ Շարունակ ձեռքը գլխուն կը տանէր, վախնալով որ թաց կ'ըլլայ։ Հակառակ Զաքրի հաւաստումներուն, չէր կրնար հաւասալ որ գինքը կը կոխեն ասեւանգութեան պարզ դէպք մը համար։ տակիա չէր կրնար իր զլուխը մտնել։ Բայց ինչ խզմին վրայ անհնարա պէս ուզել ծեր բաներ ունէր, և կը վախնար որ ոյսպէս ձերբակալուելէ, ձեռք իյնալէ վերջ, յանկարծ կը փոփոխէին հին տեսարանները խանչտիկելու։ Եւ անցած դացած, բայց տակաւին չմոռցուած չահատակութիւններու այդ չարքին նոյն իսկ մէկ պզտիկ մասը կը բաւէր գինքը կոթաղան բարձրացնելու համար։

Այս էր պատճառը որ ճշմարիտ սրտաբողոք մը մտած էր Հինարի բերդին ներս։

Զաքրի սակայն երբեք չէր դարձած իրեն սիրտ տալէ։ Ամէն կարելի բան ըրած էր անոր վրդովածքը անհետացնելու համար. և եթէ բոլորովին չէր ալ յաջողած, գոնէ կրցած էր զայն ,եղմելի քիչ մը ժամանակ անջնելով՝ Եուսուֆ իր կարգին սկսած էր ապահովութեամբ գիտել ապագան։

— Խ՛նէթ, կ'ըսէր անոր Զաքրը, խէմի բեռ ըլլալով գ՞ուն միայն ունիս... հապա ես... անգամ մը իմինները փնտռելու թող ելլեն, և Մուհասէպաթին բոլոր տեղեկութիւնները անդամ չպիտի բաւեն զանոնք արձանագրելու համար... վախու բան չունինք, յետոյ Զաքանոզ գուրսն է... ցիմարութիւն է յուսահատիլը, երբ Զաքանոզի պէս զօրավիդ մը ունիք գուրսս... դէչը միայն սա է մեզի համար, որ սա չուն Սէյմէններուն ձեռքը յանձնած են մեզ... ես ուելի կը նախընտրէի որ գնչուներ ըլլային մեր պահնորդները, քան այս հաւ. հոգեով վատերը, որոնք մեր պէս մարդիկ իրենց ձեռքին տակ տեսնելով սրբութիւնէն խելքերին թռցնելու վրայ են։

Զաքրը չէ լաւ դիտած էր չուրջը անցած գործածը։

Իրօք Սէյմէններու արտակարգ ուրախութեան մէջ էին։ Հալէպի մեքենայութեանց ընդհանրի, մամանակէ մը ի վեր մանաւանդ, Սէյմէններուն և Եէնիչէրիներուն միջեւ արդէն իսկ գոյութիւն ունեցող տարաձայնութիւնը ահաւոր համեմատութիւներ ստացած էր։ Եւ Եէնիչէրիներուն մէջ ո՞վ ուելի տարկու քան այս երկու պետերը. Զաքրն ու Եուսուֆ. առաջինը զարհուրելի իր արտակարգ յանգգնութեամբ և խելքով, ու երկրորդն ալ՝ իր անհարիւ ոյժով Եէնիչէրիներու կողմէ իրենց գէմ եղած ամէն յարձակման, և իրենց վրայ տարուած ամէն յաղթութեան մէջ այս երկուքին մասը կը տեսնէին, և ամէնէն ուելի անոնցմէ մանաւանդ կը սարսափէին։ Բայց տակա բախտը իրենց ձեռքը ձգած էր այդ երկու տարուս թշնամիները։ Բնական է ամէն էրդ պիտի թափէին զանոնք չփախցնելու համար։

Զաքրը կը զգար ասիկա, և մտահոգ ալ էր ասոր համար։ Շատ լաւ գիտեր թէ օր մը չէ օր մը՝ փախուստի ծրագիր մը պիտի սարքուի Զաքանոզի կողմէ։ Այդ տեսակ ծրագիր մը միշտ դժուար էր անյուշտ իրագործելը. իսկ Սէրմէններուն պէս մարդուն պահպաներ կրնային բոլորովին դժուարացնել յաջողութիւնը։

Այս մտահոգութիւնը տեւած էր մինչեւ այն օրը ուր յանկարծ բերդին մէջ յայտնուած էր Տէրվիշ Ապաղը։

Տէրվիշը մինակ Եէնիչէրիներուն կուռքը չէր։ Սէյմէնները նոյնպէս լսած էին անոր հրաշագործի հմտաբերութիւնը, ինչպէս Եէնիչէրիներու աչքին, Ապաղ կը մարմնացնէր հին կարգերն ու սովորութիւնները, որոնց անխարար պահպանման ամէնէն հանդուգն կուսակիցներէն մէկն էր. և արդէն իր բովանդակ գործունէութիւնը ատոր մանաւանդ կը ձգտէր։

Զարմանալի չէր որ այս տեսակ մարդ մը ձեռքի վրայ կը բռնուէր որքա՞ն Եէնիչէրիներուն, այնքան նաև Սէյմէններուն և առ հասարակ բոլոր անկանոն զինուորներուն կողմէ։ Նոր զինուորական կարգերը զորս Մահմուտ Բ. և իր համախոհները կ'ուզէին հաստատել, և որոնց համար առած էին Սէլիմ Դի օրէն, իրենց ինքնիշխանութեան պիտի բլլար Դարաստ առանձնաշնորհումները զորս կը վայելէին և որոնք իրենց սիրելի ընծայած էին զինուորական ասպարէզը. պիտի վերնային. հրամայողի դերն յանկարծ պիտի իյնային հրամանակատարի ասպիտանին, ասպարէզին բովանդակ հանգստաւէտութիւնը պիտի անհետանար, պիտի գտնէին մանաւանդ իրենց չահու ապրիւրները, և եթէ ուզէին ալ զինուոր մնալ՝ նոր կարգերուն ու կանոններուն տակեն ձկելով. այդ պարագային խելայեղիլ ըլլալու ասպիտն անտանելի պիտի դառնար իրենց վիճակը։ Մաքառելով բարեկարգութեանց դէմ, անոնք պարզապէս իրենց գոյութեան հարցին համար պայքարած կ'ըլլային։ Եւ Տէրվիշը, որ այդ բարեկարգութեանց ամէնէն ներեռիմ թշնամին էր, քիչ առ քիչ, բոլոր զժգոհ տարրերուն գլուխը կիրը կը դառնար։

Ահա թէ ի՞նչ դիւրաբեկ, մանաւանդ առանց ո՛և է կասկած արթնցնելու, Ապաղ յաջողած էր Հիսարի բերդը մտնել, և գրկարաց ընդունիլ Սէյմէններուն կողմէ։

Եւ տակէ ամէնէն ուելի ուրախացողը Զաքրը եղած էր։

(Շարունակելի)

կան բոլոր միջոցները և Թրքական զորքին չարժման մէջ գրուելուն հետեւանքով հարկադրուեցան մեզի պէս որոյոյտ, և վերջապէս ու ամենուրեք ամբողջ ազգին միաձայն օժանդակութեանը մէջ որ փայլուն և հիանալի հայրենասիրական ցոյներով արտայայտեց իր համաձայնութիւնը կառավարութեան հետ, յուսալով որ նոր արշալոյս մը պիտի ծագի Թուրքիոյնակ իր ազգակիցներուն համար։

Մ. Կէչօֆ ի վերջոյ չնորհակալութիւն յայտնեց ընդդիմադիր պատգամաւորներուն օժանդակութեանը համար, և կոչում ըրաւ Սոպրանիին անդամներուն, ազգին ցոյցաւոր մեծ ձայնութիւն, որպէս զի Պուլկարիա կորովի կերպով քալելով իր մտած ճամբուն մէջ, գանէ վերջապէս այնքան փափաքուած խաղաղութիւնը որ կը համապատասխանէ իրեան զոհողութիւններուն և կարելիութիւն կընծայէ իրեն իրապէս լաւագոյնը մշակելու կոնոնի, յառաջդիմութեան և զգացումի Պալքանի մէջ։ (Բուռն ծափեր և երկարատեւ Հուրրա՜ ազգակ բոլոր նախարարներն)։ Տէմօքրատ կուսակցական և նախկին վարչապետ Մ. Մալինոֆ յայտարարեց թէ իր վստահութիւնը կը վայելէ։ Նախկին նախարար կէնտչիֆ ոնուն Սթամպուլովանցներուն առջեւ ծափաձայն և միաձայնութեամբ ընդունել կառավարութեան ներկայացուցած բոլոր օրինագիծերը։ Ազգայնական կուսակցական Մ. Ռատոսլաֆի եւս անվերապահ վստահութիւն յայտնեց կառավարութեան երիտասարդ արժանաւորներուն պէտ Մ. Թօնչէֆ նոյն ոճով խօսեցաւ, և բոլոր ճառախօսները ծափահարուեցան։ Ընկերվարական Մ. Սաքիզօֆ դէմ խօսեցաւ զորքին չարժման մէջ գրուելուն ու Պալքանեան համաձայնութեան ու պատմա եղաւ պզտիկ դէպքի մը, որ հարկադրեց նախագահը մէկ քանի վայրկեան ընդհատել նիստը։ Միաձայն վստահացուցաւ զորքը չարժման մէջ դնող արքայական հրամանագիրը, և սիաձայն քուէարկուեցան պարզ ընթերցմամբ բոլոր սիւս օրինագիծերը։

ՊՈՒԼԿԱՐ ԲԱՆԱԿԻՆ ՄԷՋ

Սոֆիա, 6 Հոկտ. — Ֆէրտինանտ թագաւոր պահելով հանդերձ բանակին հրամանատարութիւնը իրեն Ա. ընդհ. սեպակալ կարգեց Զօր. Սավօֆ որ երկու անգամ պատերազմական նախարար եղաւ եւ կը նկատուի պուլկար բանակին իր ծնողմարիա կազմակերպիչը։ Զօր. Սավօֆ «Թաքթիսիէն»ի գնահատելի յատկութիւններ ունի։

ԲԵԼԳԻՈՊՈՒՐԳԻ ՊՈՒԼԿԱՐ ԴԵՍՊԱՆը ՕՍՄԱՆԻԱ ԿԸ ԴՊՐՆՈՒՑ

Սոֆիա, 6 Հոկտ. — Բելգիոպուրգի Պուլկար դեսպանը Զօր. Բոբոլքօֆ Սոֆիա դարձաւ։ Իրեն յայտարարեց կրթական նախարար Մ. Պօզդէֆ։

"ԹԱՆ»Ի ՎԵՐՋԻՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐը
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԼՈՒՐԵՐՈՒՆ ՄԱՍԻՆ

Սոֆիայէն «Թան»ի մասնաւոր թղթակիցը հեռագրած է հոկտ. 4 թուով. —

Իմ քաջած տեղեկութիւններս հեռու են համաձայնելէ այն լուրերու տպաւորութեան որ ֆրանս. թերթերը ցոյց կու տան։ Զօրահանութիւնը կը շարունակուի և Պուլկար քաղաքական շրջանակներու մէջ պատերազմը անխուսափելի կը նկատուի։ Մ. Կէչօֆ, երբէ ընդունեց ֆրանսական գեսպան Մ. ոը Բոնֆիս, այցելութիւնը որ եկած էր խնդրելու որ զօրահանութեան չյաղդէ յամախշամուր։ Մ. Կէչօֆ պատասխանեց որ խնդիրը իրմէն կախում չունէր այլ միայն պատերազմական նախարարէն և թէ ինքը տեղեկացած էր որ հանձնմանն հրամանն ալ գրած է և թէ հեռաւոր անկարելի էր ետ դառնալ։

Թէեւ օտար թերթերը գրած էին թէ բոլոր ատրութեանց կողմէ միաժամանակ գիմում պիտի կատարուի, բայց կրնամ հաստատել թէ երէկ, ժամը 5ին, Մ. Կէչօֆ միայն Ֆոնս. դեսպանին այցելութիւնը ընդունած էր։

Կացութիւնը հեռաւոր ձգտած կը մնայ և զայն բարեփոխելու բնոյթ ունեցող ոչ մէկ նոր իրողութիւն։

ՇԵՐՒԹ ՓԱՇԱՅԻ ԴԻՄՈՒՄը

Պոլսէն կը հեռագրուի Հոկտ. 4 թուով թէ Զօր. Շերիֆ փաշա, որ երիտասարդ Թուրքերէն աքսորուած էր և ներկայ գահլիճին կողմէ ներման արժանացած, հեռագրած է Բարիզէն Պատերազմական նախարարին թէ ինքը կ'ուզդ ծառայել բանակին մէջ, պատերազմի միջոցին։

ՕՍՄԱՆԵԱՆ ԶՕՐԵՐՈՒ ԹԻՒը ՄԱԿԵԴՈՆԻՈՅ ՄԷՋ

«Թան» կ'ըսէ թէ Մակեդոնիոյ մէջ հաւաքուած Թուրք զօրաց թիւը երկու հարիւր հազար է։

ՊՈՒԼԿԱՐ, ՅՈՅՆ ԵՒ ՍԵՐՊ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ ՄԵԿՆՈՒՄը ՊԷԼՖԻԳՈՅԷՆ

Գրիւքսէլէն կը հեռագրուի թէ Պելֆիգոյի մէջ ուսում առնող բոլոր Պուլկար, Յոյն և Սերպ ուսանողները իրենց երիրները մեկնեցան։ Լիեժի մէջ, անոնց մեկնումը Դ. իրիկուն տեղի տուաւ բուռն ցոյցերու։

Բոլոր ուսանողները «Կեցցէ պատերազմը» պոռալով, խանդավառ արտայայտութիւններ ըրին։

*** Ժընեվի պոլքան ուսանողներն ալ մեկնեցան։

ՆԱՄԱԿ ՄՈՒՍՈՒԼԻՆ

ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐՈՒՆ

Մեր հայ վաճառականները որոնք ընդհանրապէս օսմ. պետութեան բոլոր շրջանաններուն մէջ կարեւոր դիրքեր բռնած են, հոս կը բացակային։ Ինչ դիտեր ինչ պատճառաւ։ Մուսուլը մոռնցն անելու է հաստատուելու համար անոր արտաքոյգ իրողութեան մասին։ Կարելի է ըսել թէ ան Պաղատէն վերջ Թռանգիսի ամենալաւ կեդրոնն է որ ընդարձակ յարաբերութիւններ ունի Վանի, Բաղէշի, Հալեպի, Շամի, Տիգրանակերտի և Պաղատի հետ։ Իր մեծաքանակ արտաքուստով Մուսուլ բացառութիւն մըն է. ամէն տարի անգլիացին և Ամերիքացին միլիոններով ոսկի կը թափեն ու հրապարակէն կը վերցնեն բուրդ, թիֆթիկ, գիսաոր, մորթ, ձի, եւայլն։ Բնական է, Մուսուլի կաթեւորութիւնը ուելի պիտի չեղուելիորը անգլո-գերման միացեալ ընկերութիւնը Տիգրիսի նաւարկութեան գործը ի գլուխ հանեն։

Տեղւոյս բնակչութիւնը մեծամասնութեամբ Արաբ է, բայց մեր լսածէն ու տեսածէն խիստ տարբեր նկարագրով, վերջին ծայր չարքաշ և ալեռատաէր, սասը փարայի համար ասը մուկ մորթազ, ամէնէն չի հանանդ հարիւրներով ոսկի ունի։ Քրիստոնեայ հասարակութիւնը կը բաղկանայ Ասորիներէ, Քաղդէացիներէ, Լատիններէ, Հայերէ և Յոյներէ բազմաբնակ միսիոնարները այստեղ երկսեռ վարժարաններ և հիւանդանոց մը ունին։ Կաթոլիկ փաթէրները աւելի խոր արմատ ձգած են և մեծ ժողովրդականութիւն կը վայելեն։

Մեր Հայերը խիստ անշնչան տեղ մը կը գրաւեն։ գրեթէ ամէնքն ալ ասկէ ասկէ եկուորներ, Վանցի, Սգերցի, Տիգրանակերտցի, Պաղատացի, հազիւ 45 50 տուն մը, ամէնքն ալ գրեթէ խեղճ։ Կը պատմեն թէ առաջ 150 տուն մը կայ եղեր բայց, առ ի չգոյէ արթուն հովիւ, ամէնքն ալ ունացեր ու կորսուեր են լատինութեան մէջ։ Կը վախցուի որ իր պատմա-անհետական գոյութեան հետատրիմ մնացած սոյն 40–50 տունն ալ կորսուի, արդէն վաղուց երկսեռ մանկութիւ օտար վարժարաններ կը յանձնեն ու փոխան մայրենի լեզուի՝ արարերէնով կ'արտայայտուին։ Տեսայիք դպրոց մը մատեսարարելու նիւթական և մասնաւորական կարողութենէ զուրկ են։ Կը լսենք թէ Հայ Բարեգործականը 10 անգիլիական ոսկի արտադրելի ըրած է իրենց։ Փափաքելի էր որ Միացեալը սանձներ այս տեղի հայութեան ճրագը վառ պահելու նուիրական գործը։

Հոս կան հազարի չափ հայ զինուորներ, բայց գրեթէ զուրկ քահանայէ։ Այս մասին թէ՛ Պատրիարքարան թէ՛ Նորատունկեան լիգ։ի դիմում եղած է, սակայն անելի մնացած։ Երկու ամիսէ ի վեր խեղճ ու կրակ բան մը կայ Տ. Գրիգոր անունով, որ ո՛չ թուրքերէն գիտէ ո՛չ ալ արաբերէն, հայերենն ալ գիտէ անհասկնալի։։ Երկէ, երբ Պայրամի առթիւ Վ. կուսակալ Թահիր փաշայի և գոմանատն Խսաա փաշային դացինք, ես զինքը փաչգանգ ըրի՛։։։ այնքան հեռու է՝ պարի քաղաքական և զինուորական շրջանակներէ։ Ասիկա ամօթ մը և մեծագոյն վրկանք մը Հայութեան։

Հարկ է ըսել թէ Քրիստոնեայ զինուորները բոլորն ալ գովեսով կը խօսին մեր մեր մասին։ «Եթէ փաշան մեկ օր բացակայի մենք հոս չենք կրնար մնալ», այս է ամենուն հաւատքն։ Երբ այս մասին ընդհանալութեան խօսքեր կ'ընենք, ցաւ յայտնեց որ Հայ օրթերցս մը մէջ անպատշաճ թղթակցութիւն մը հրատարակուած է Վանէն, երբ թէ ինք խոր կը գնէ Հայ և Թուրք զինուորներու միջև։

Նկատելի է որ տեղացի Հայերը գերեզմանատուն չունին, իրենց գերեզմանները եկեղեցւոյ փոքրիկ բակն է, հետեւեալ չեն կրնար իրենց սղզակից զինուորներուն վերջին հանգստարան մը յատկացնել։ Այս մասին դիմում եղած է Պատրիարքարան և հարկ եղած պաշտօնական գործողութիւններէ վերջ հրաման եղած է այս տեղի կուսակալութեան որ գերեզմանատեղի մը տրուի Հայոց։ Սակայն քառասնամեայ գոյութիւնն կարեւորութիւն չի տար և կ'առաջարկէ որ տրուելիք գետինը գրաւոյ փոխարինուի։

Մուսուլի առաքութիւնը անառելի է, այսօր 31 օգոստ ս, սանդիկրաք առաւօտուն 31 իսկ էկսօրին 42 ցոյց կուտայ, եթէ չիմենք ջուրի կատարեալ բացակայութիւնը,— հակառակ որ դեռ ամրէն կ'ամենի— կրնաք երեւակայել նորուղտանոսոր արքայի հնոցը։

ԱՆՁՈՐԴ

Գուլքանեանի Թաղական Խորհուրդի նորոյ ընտրուած և դիմանը կազմուած է հետեւեալ կերպով։

Լեւոն էֆ. Քիւրքճեան, Ատենապետ
Յովհ.Կարպ. էֆ.Պետրոսեան Ատենադպիր
Մարտիրոս էֆ. Պոսթանճեան Գնձապահ
Աբշալ էֆ. Քիւրքճեան Անդամ
Մելքոն էֆ. Պարսամեան, »
Սարգիս էֆ. Զաքարեան, »
Կարապետ էֆ. Աւետեան »
Գրիգոր էֆ. Սարգիսեան, »
Կոստանդիկ » Խաչատուրեան »

ԳՈՐԾԻ ՄԱՐԴՈՅ. — Երիտասարդ մը որ գիտէ Հայերէն, Թուրքերէն և Ֆրանսերէն, վաճառատան մը մէջ գործ կը փնտռէ։ Դիմել Սուլթան Համամ, Հաճօրլօ խան, թիւ 44։

ՎԵՐՋԻՆ ԺԱՄ

ՊԱՇԱՐՄԱՆ ՎԻՃԱԿ

ՊՈԼՍՈՅ ՊՈՒՄԷԼԻԻ ԵՒ ՁԱԹԱԼՃԱՅԻ ՄԷՋ

ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԻՐԱՏԷՈՎ

Բուսմէլիի, Պոլսոյ, ինչպէս նաև Զաթալճայի մէջ պաշարման վիճակ հաստատուած է։

Այս կայս. իրատէին գործադրութիւնը յանձնուած է պատերազմական և ներքին գործոց նախարարներուն։

ՄԷՋՀՄԵՏ ՐԷՇԱՏ
Վարչապետ

ՂԱԶԻ ԱՀՄԷՏ ՄՈՒԽԹԱՐ
Պատերազմ. նախարար

ՇԷՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ ՄԷՀՄԷՏ ՇԵՄԱԼԵՏՏԻՆ
Ներքին գործոց նախարար

Պետական Խորհրդոյ նախագահ ՄԷՀՄԷՏ ՔԷԱՄԻԼ
Դատ. և առևտր. ու երկր. փոխ. նախարար

ՆԱԶԸՄ ՏԱՆԻՇ

Արտաքին գործոց նախարար ԳԱԲՐԻԷԼ

Հանրօգուտ շինութեանց նախարար ՍԱԼԻՀ

Մասվային գործոց նախարար ՄԱՀՄՈՒՏ ՄՈՒԽԹԱՐ

Նյութական նախարար ԱՊՏԻՒՐԱՀՄԱՆ

Կրթական նախարար ՍԱԳԻՏ

Եկեղեցական նախարար ՄԷՀՄԷՏ ՖԵՎԶԻ

Թղթատարական և հեռագր. նախարար ՍԱԳՈՐԻ

ՐԷՇԻՏ ՓԱՇԱ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ

Վերջին անգամ Պոլսէն Լոգան զրկուած հանր. շինութեանց նախար Ռէշիտ փաշա, երէկ Քէօփէնէկի ճամբով մայրաքաղաքս վերադարձաւ։

ԱՆԳԼ. ԴԵՍՊԱՆԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԻՒՆը

Անգլիական դեսպանը երէկ Բ. Դուռ գալով երկար տեսակցութիւն մը ունեցաւ արտաքին գործերու նախարարին հետ։

*** Աւստրիական, ֆրանսական ամերիկեան և ռուսական դեսպանները տեսակցութիւններ ունեցան խարճիէի խորհրդականին հետ։

*** Պուլկարական դեսպանատան Ա. Թարգմանը երէկ տեսակցեցաւ խարճիէի Թարգմանին հետ։

ՊՈՒԿԱՐԻՈՅ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆՆԵՐը

Պուլկար կառավարութիւնը բոլոր նպարեղէնները գրաւած և ամէն մարդ իր կարողութեան չափով ալ դրամական գումարներ առեր է՝ պատերազմին առիթով։

ՊՈՒԼԿԱՐ ԲԱՂԱԿԻՆ
ՎԵՐԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹԻՒՆՆԵՐը

Զօրավար Իվանօֆ Պուլկարոյ հարաւային բանակի և զօրավար Բիւթինցէֆ ալ հիւսիսային բանակի հրամանատար անուանուեցան։

ՊՈԼՍՈՅ ՄԷՋ ԳՏՆՈՒՈՂ ՋԻՐԵՐը

Կառավարութիւնը Պոլսոյ մէջ գտնուող բոլոր ձիերը գրաւելով անոնց տէրերուն մէկ մէկ թուղթ կը յանձնէ, պատերազմէն վերջ հարկ եղածը անօրինելու համար։

ԻՍԼԱՄՆԵՐՈՒՆ ԻՆՉ ԿԸՆԵՆ ՊՈՒԼԿԱՐՆԵՐը

Պուլկարիայէն եկող ճամբորդներէ կը տեղեկանանք թէ՝ Վառնայի, Շումլուի, Սիլիսթրէ և ուրիշ քաղաքներու մէջ Իսլամներու ինչքերը թալլեր, բնակիչները ոտաներ և տուներուն մէջ ալ գինուոր կը լեցընեն։ Այս տեսարանները լուսանկարուած են օտար թղթակիցներու կողմէ։

ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՈՒՆԿՆԴՐՈՒԹԻՒՆ

Մերկոյտի անդամներէն Ապուլլրահման Շերիֆ պէյ երէկ Կայսրապալատ երթալով Սուլթանին կողմէ ունկնդրութեան ընդունուեցաւ։

ԱԼՊԱՆԱՑԻՆԵՐՈՒ ԿԱՄԱՒՈՐՆԵՐը

Ալպանացի կամաւորներ եկած են արձանագրուիլ։ Երէկ 100ի մօտ Ալպանացիներ կամաւորներու վաշտ մը կազմած հայրենասիրական ցոյցեր կատարեցին Պէշիքթաշի, Նշանթաշի և Բէրայի կողմերը։

ԿՐԵՏԱՑԻ ԵՐԵՍՓԽԱՆՆԵՐ ԱԹԵՆՔ

Ցունաստանի Եորկիոս թագաւորը քաջ. նպատակներով կրետացի երեսփխաններու ընդունելութեան դէմ արտայայտած է։ Այս խնդիրը պիտի որոշուի Նախարարաց Խորհուրդին նիստին մէջ։ Կրետացիներ որ Աթէնք կը գտնուին յայտարարած են թէ՝ «ոչ մէկ բան չարգիլեր զիրենք, Հելլէն Երեսփ. ժողովին անդամակցելու։»

ՊՈՒԼԿԱՐԱԿԱՆ ԵՒ ՍԵՐՊԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՆԻԹԵՐ

Ըստ «Կազէթ տը Վոսֆ Սերպիոյ կառավարութիւնը արտօնութիւն ուղած է Աւստրիոյէն. որպէսզի գերմանիայէն եկած 212 վագոն ռազմանիւթը թոյլատրէ անցնելու իր հողէն։ Նեմանանայէն Պուլկար կառավարութիւն ալ Գերմանիայէն և Ֆրանսայէն իրեն համար գալիք 189 վագոն ռազմանիւթին անցնելուն արտօնութիւն ուզած է։ Աւստրիական կառավարութիւնը տակաւին ոչ է պատասխան տուած չէ։

ՍԵՐՊԻՈՅ ՍԱՀՄԱՆԳԼՈՒԽԻՆ ՎՐԱՑ

Պատերազմական նախարարութեան եկած հեռագիրներէ կ'իմացուի որ Թուրքերէն սահմանագլխին վրայ երեք միլիոնէրը պատահած են։ Առաջինը պատահած Մուհէի մէջ սերպ և օսմանցի ժ զինուորաց միջև։ Ընդհարումը շատ կարճ տեւած է։ Երկրորդ միլիոնէրը ալ պատահած է Բիւյուքլավայի մօտ, սերպիական հրամանատարութեամբ մը, առաջնորդուած քանի մը պետերու կողմէ ոտհանքը անցած է։ Երրորդը տեղի ունեցած է Նովիբազարի մէջ, սեր ժանտարմաներու խումբ մը յարձակում կրած է Սերպերէ։ Դանի մը ժանտարմաներ վիրաւորուած են։ Այս երեք ընդհարումներու ժամանակ ալ Սերպերը չէն կրցած իրենց դիրքերը պահել օսմ. հողին վրայ և պարտաւորուած հեռացեր են։

ՄԵԾ ՊԵՏՈՒԹԵԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐը

Վերջին պահուն իմացանք թէ մեծ պետութեանց Սոֆիայի ներկայացուցիչները ազդու դիմում մը պիտի ընեն խաղաղութեան անվթար պահպանման համար Պուլկար կառավարութեան մօտ։

ԶՕՐԱՅԱՐԺԻ ԱՌԻԹՈՎ ՀՐԱՒԱՆԳՆԵՐ

Մամլոյ դիւանը հետեւեալը կը հաղորդէ։ Պէտք չէ հրատարակուին զօրաշարժի վրայ այնպիսի լուրեր որոնք կրնան օգուտ ընծայել օտարներու։ Մամուլը պէտք է ուշադրութիւն դարձնէ ստորեւ նշանակուած կէտերուն։ Ոչինչ չպիտի հրատարակուի, Ա) ամէն տեսակ առագմանց, Բ) զինուոր։ համակիր դրոնացման և անոր ուղղութեան, և Գ) նաւատորմի շարժման վերաբերմամբ։

Պատերազմի պարագային չպիտի հրատարակուին նաև զինուորական շարժումներու, զօրութեանց, ուղղութեանց և հրամանատարներու անունին վերաբերեալ տեղեկութիւններ։ Ոչինչ պիտի հրատարակուի նաև զինուորներու թիւին և կազմի եղանակին վրայ։ Անոնք որ սանց հակառակ շարժելու յանդգնութիւնը կ'ունենան, պիտի նկատուին հայրենիքի մատնիչներ և ըստ այնմ պիտի պատժուին։ Որպէսզի թերթերու գործը դիւրանայ զինուորական Բ. խորհուրդը օրը օրին պիտի հաղորդէ հրատարակելի նիւթերը։

ՊԵԼՔԱՆԵԱՆ ՏԷՐՈՒԹԵԱՆՑ ԾԱՆՈՒՑԱԳԻՐը

«Մոնիթէօր» սառյ ապրիլ կը տեղեկանայ թէ պալքանեան պետութիւնները իրենց ծանուցագրով Մակեդոնիոյ մասին ինքնիշխանութիւն և այն նահանգներուն մէջ որ քրիստոնեաները աւելի թիւ մը կը կազմեն իրենց հաւասարութիւն։ Ինքնիշխանութիւն Սերպիոյ նահանգներու և կրետէի մասացուցը Յունաստանի։

ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՐԱՐՈՒԹԻՒՆը ԲԱՐԵՆՈՐՈԴՄԱՆՑ ՄԱՍԻՆ

Նախարարաց Խորհուրդին կողմէ քննելու և ուսումնասիրելու վրայ եղող բարենորոգմանց մասին, կը հասկցուի որ կարգ մը սխալ գաղափարներ կազմուած են։

Առաջին. — Պէտք եղած բարենորոգումները դեռ կը քննուին և ատոնց մասին Խորհրդակցութիւն տեղի կ'ունենայ։

Երկրորդ. — Քննութեանց պահուն, նկատողութեան կ'առնուին զանազան թուականներու մէջ հաստատուած օրէնքները ու կանոնագիրները և անոնց օրինականները։

Երրորդ. — Պէտք եղած բարենորոգումներու մասին գրի առնուելիք օրէնքին պատրաստութեան մէջ, բնական է թէ նկատի պիտի առնուին երկրին պէտքերը և օսմանեան իրաւունքներն ու հինգնական շահերը։

Չորրորդ. — Պատրաստուելիք օրէնքը մեր Հինգական օրէնքին (Դանունը Խասի) հակառակ, բնական է թէ պիտի ենթարկուի Երեսփ. ժողովոյ և Մերկոյտին վաւերացման։

Հետեւաբար բացարձակապէս տեղի չկայ որ մեր ժողովուրդը սխալ և թերի տեղեկութեանց նայելով, ազդուի և յուզուի։

ՆԱԽԱՐԱՐԱՑ ԽՈՐՀՈՒՐԴԻ ԵՐԷԿԻ ԱՐՏԱՍՈՎՈՐ ՆԻՍՏը

Նախարարաց Խորհուրդը երէկ էկսօրէ վերջ ժամը մէկին, արտասովոր նիստ մը գումարեց։ Այս նիստին մէջ խորհրդակցութիւններ կատարուեցան Բուսմէլիի նահանգներուն մէջ ի գործ դրուելիք բարենորոգումներու հարցին և մինչեւ 45 տարեկան օսմանցիներու զէնքի տակ կանչուելու մասին։ Դեսպանէ մը հասած հեռագիր մը կարդացուեցաւ որով կը ծանուցուեր թէ՝ կառավարութեան կողմէ Բուսմէլիի բարենորոգման մասին առած որոշումը մեծ գոհունակութեամբ ընդունուած է։ Տակաւին նիստը կը շարունակուէր երբ Բ. Դուռ եկաւ ռուսական դեսպանը և Մեծ Նպարքոսը դուրս ելլելով կէս ժամուան տեսակցութիւն մը ունեցաւ անոր հետ։ Ժամը 4ին ատենները հանրօգուտ շինութեանց նախարար Բէյլիս փաշա որ հաստատեցաւ բանակցութիւնները վարելու համար Լոգան որկուած էր, վերադարձած ըլլալով եկաւ Բ. Դուռ և մասնակցեցաւ Նախարարաց Խորհուրդին։ Այս նիստին միջոցին վայրկեան մը ներկայ գտնուեցաւ նաեւ սպայակոյտի գեր-նախագահ Բէրթիվ պէյ։

ԿԷՍ ԳԻՇԵՐԷՆ ՎԵՐՋ

ՊԱՇԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. Զօրաբանակի հրամանատարութիւնը գիշերը ուշ ատեն հետեւեալը հաղորդեց մեզ։

1.— Այսօր ժամը 5էն (Ը. Թ.) սկսեալ Պոլսոյ և արուարձաններուն մէջ, կառավարութեան կողմէ պաշարման վիճակ հաստատուած է։

2.— Զինուորական կառավարութեան պարտականութիւնը սահմանուած է Ա. Զօրաբանակի հրամանատարութիւնը։

3.— Կայս. բանակին զօրահանութեան և անոր շարժումներուն վերաբերմամբ լուրերու հրատարակութիւնը արգիլուած է։

4. Փողոցներու, հասարակաց վայրերու մէջ հրապարակաւորութիւն ընելը և Միթինկ կազմակերպելը, ինչպէս նաեւ բուռարարութիւնները արգիլուած են։

5.— Դադանի ժողովներ գումարելը և ոստիկ. ընդհ. անչութեան չտեղեկացուցուած ժամանաւոր գումարումներ տեղի ունենալը արգիլուած է։ (ընարութեանց համար գլխաներու մէջ հաւաքուիլը բացառութիւն է)։

6 — Կառավարութեան հակառակ և երկրին ներքին և արտաքին քաղաքականութեան վերաբերմամբ, մասնաւորաբար անձնական նկատումներով՝ հրատարակութիւններ արգիլուած են (Տպագրի օրէնքի սահմանին մէջ եղած քննադատութիւնները բացառութիւն կը կազմեն)։

7.— Երկրին ներկայ կացութեան և պետութեան քաղաքականութեան նկատմամբ, մարդերը գրգռող յայտարարութիւններ տալը և ցրուելը, ինչպէս նաև պատերու վրայ (եսֆիշ) փակցնելը խստիւ արգիլուած է։

8 — Զէնք պարպելը և առանց արտօնութեան զէնք կրելը, ինչպէս նաեւ պայթուցիկ նիւթեր գործածելը և փողոցներուն մէջ (նռոյթ)ներ արգիլուած են։

Ինչպէս յայտնի է վերեւ հրատարակուած պաշարման վիճակի 6րդ յօդուածի արտադրութենէն զինուորական իշխանութեան ընդարձակ իրաւասութիւն տրուած է այդ ուրեք արտադրութիւնները ամենախիստ կերպով կիրարկելու։

Սուլթան Ահմէտի հրամանատարութիւնը հետեւեալը կը ծանուցանէ.

1.— Հօճա Փաշա, Ֆէրիհ, Մեծ Այասոֆիա, Սիլիպի, Ֆէրուզ աղա, Զաքարիա Անվար Զէլեպի և էմին պէյ թաղերուն իմամները, մզէթարները և էյլիթը էթիմիները, ինչպէս նաև ոչ-իսլամներու, Հայ, Յոյն և Հրեայ մուխթարները իրենց տարակներով գալէրին։

2.— Բան նոր տարակի ընտանիքով Պոլիս դանուող դուրսեցիներէն 83 - 98ի ծնածները (98- մէջը հաշուելով) այսօր Գալատայի երեկոյ իրենց նուֆուզ թղթերէնին հետերնին առած ժամը իրիկուան 12են առաւոտեան, Թոփգափու սէրայի Սուլթան Ահմէտի բէյֆ։վազանիրամանատարութեան ներկայանալով՝ ինքզինքին արձանագրեն։ Հակառակ պարագային զէնքի տակ առնուած մարդոցին իրենց առարկութիւնները, մանաւանդ թէ անեարոգ, ինչ որ ալ ըլլան երբեք նկատի չպիտի առնուին բարեփոխի օրէնքին արտադրութեան։

«Մանզուսէ.»— Սոյն յայտարարութիւնը կէս գիշերէն ետքը մեզ հաղորդուած ըլլալուն, կարելի չեղաւ ոչ է տեղեկութիւն քաղել այս մասին։

ԳԻՇԵՐՈՒԱՆ ՀԵՌԱԳԻՐ

ԲԱՐԻԶ. — 7 Հոկտ. — Քաղաքական շրջանակներու մէջ այն համոզումը կը տիրէ թէ օսմ. կառավարութիւնը որոշած է ըստ պետութեանց թելադրանքին գործադրել 1880ի բարեկարգական ծրագիրը։

ԼՈՆՏՈՆ, 7 ՀՈԿՏ.— Բ. Դրան 1880ի բարեկարգութեանց գործադրութեան որոշումը խիստ մեծ գոհունակութեամբ ողջունուեցաւ մամուլին կողմէ։ Այդ բանին մէջ կը տեսնեն օսմ. կառավարութեան անկեղծ ցանկութիւնը իր Բուսմէլիի նահանգներուն բարեկարգութեան։

ՕՏԵՍԱ 6 ՀՈԿՏ.— Հոս գտնուող հելլէն վաճառականները Յունաստանի նուիրելու 2 միլիոն ֆրանք, որպէսզի պատերազմի ժամանակ ծախսուի։

ԻԶՄԻՐ, 7 Հոկտ.— Մեծ ցոյցեր տեղի ունեցան կառավարական չէնքին առջև զօրանցին և ուրիշ տեղեր, բազմաթիւ ռազմանաւեր ճակատ արտասանուեցան։ Այն Ալպանացիները որ քաղաքս կը բնակին «Աչկա» բերին կառավարութեան ուժ տալու համար։

ՍԿԻՈՊ, 7 Հոկտ.— Բազմաթիւ կամաւորներ դան։ Ինչանութիւնները հիացում կը յայտնեն ի տես հայրենասիրական այս եռանդին։ Շատ դժուարաբաս կը զապուին Ալպանացիները՝ Սերպերու՝ որոնք սահմանագլուխը կը դանուին՝ չի վնասելու համար։

ՄԱԼԹԱ, 6 Հոկտ.— Անգլիոյ Մրջերկրական նաւատորմիղը հոս պիտի ժամանէ և ծովուն ասնելէ հաքը գէպի Պալքանները։ Ջուրերը պիտի մնան։

ԲԱՐԻԶ, 7 Հոկտ.— Սոֆիայէն «Մաթէն»ի կը հաղորդուի հետեւեալը։ Եթէ Մեծ պետութեանց պետական անձնաւորութիւնները հոս դան, պիտի հանդիպուին, որ ամէն ջանք գործադրած կ'ըլլայ, եթէ պետութիւնները հաստատ բան չ'ասեն թէ լորս պետութեանց առաջարկը պիտի գործադրուի եւ թէ կը փափաքին որ խաղաղութիւնը չի խանգարուի, պէտք է ապահովեն որ անկեղծ և որ հասկան բարեկարգութիւն պիտի ներմուծուի Մակեդոնիոյ մէջ։

ՍՕՖԻԱ, 7 Հոկտմ.— Քիստուորական շրջանակներու մէջ խիստ գոհունակութիւն մը կայ զօրաշարժին ձեռք բերուած արդիւնքին մասին, որ ամէն տեսակ նախ տեսութիւնին գերազանցած է։ Գահն ամենու ազդեցութիւնը այնքան մեծ է որ նոր զօրագունդի մը պատասխան եղած է։

ԳԻՇԵՐՈՒԱՆ ՀԵՌԱԳԻՐ

ԲԱՐԻԶ. — 7 Հոկտ.— Քաղաքական շրջանակներու մէջ այն համոզումը կը տիրէ թէ օսմ. կառավարութիւնը որոշած է ըստ պետութեանց թելադրանքին գործադրել 1880ի բարեկարգական ծրագիրը։

ԼՈՆՏՈՆ, 7 ՀՈԿՏ.— Բ. Դրան 1880ի բարեկարգութեանց գործադրութեան որոշումը խիստ մեծ գոհունակութեամբ ողջունուեցաւ մամուլին կողմէ։ Այդ բանին մէջ կը տեսնեն օսմ. կառավարութեան անկեղծ ցանկութիւնը իր Բուսմէլիի նահանգներուն բարեկարգութեան։

ՕՏԵՍԱ 6 ՀՈԿՏ.— Հոս գտնուող հելլէն վաճառականները Յունաստանի նուիրելու 2 միլիոն ֆրանք, որպէսզի պատերազմի ժամանակ ծախսուի։

ԻԶՄԻՐ, 7 Հոկտ.— Մեծ ցոյցեր տեղի ունեցան կառավարական չէնքին առջև զօրանցին և ուրիշ տեղեր, բազմաթիւ ռազմանաւեր ճակատ արտասանուեցան։ Այն Ալպանացիները որ քաղաքս կը բնակին «Աչկա» բերին կառավարութեան ուժ տալու համար։

ՍԿԻՈՊ, 7 Հոկտ.— Բազմաթիւ կամաւորներ դան։ Ինչանութիւնները հիացում կը յայտնեն ի տես հայրենասիրական այս եռանդին։ Շատ դժուարաբաս կը զապուին Ալպանացիները՝ Սերպերու՝ որոնք սահմանագլուխը կը դանուին՝ չի վնասելու համար։

ՄԱԼԹԱ, 6 Հոկտ.— Անգլիոյ Մրջերկրական նաւատորմիղը հոս պիտի ժամանէ և ծովուն ասնելէ հաքը գէպի Պալքանները։ Ջուրերը պիտի մնան։

ԲԱՐԻԶ, 7 Հոկտ.— Սոֆիայէն «Մաթէն»ի կը հաղորդուի հետեւեալը։ Եթէ Մեծ պետութեանց պետական անձնաւորութիւնները հոս դան, պիտի հանդիպուին, որ ամէն ջանք գործադրած կ'ըլլայ, եթէ պետութիւնները հաստատ բան չ'ասեն թէ լորս պետութեանց առաջարկը պիտի գործադրուի եւ թէ կը փափաքին որ խաղաղութիւնը չի խանգարուի, պէտք է ապահովեն որ անկեղծ և որ հասկան բարեկարգութիւն պիտի ներմուծուի Մակեդոնիոյ մէջ։

ՍՕՖԻԱ, 7 Հոկտմ.— Քիստուորական շրջանակներու մէջ խիստ գոհունակութիւն մը կայ զօրաշարժին ձեռք բերուած արդիւնքին մասին, որ ամէն տեսակ նախ տեսութիւնին գերազանցած է։ Գահն ամենու ազդեցութիւնը այնքան մեծ է որ նոր զօրագունդի մը պատասխան եղած է։

ՊՈՒԼԿԱՐԻՈՅ ՀՈՍ ԳԱՂՈՒՈՂ ՀԵԼԼԷՆ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐՈՒ ՄԵԿՆՈՒՄը

Սերպիոյ Ռանք 90 20
Սամանեան Միաց. 86·50
Օսմանեան Երկաթուղի 199 25
Պանք Օթոման 676·
Պալիա Դարասայրն

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ԹԵՐԹՕՆ

ԷՍՄՈՆ ԼՈՏՈՒՍԷԹ

ԵՐԿԱԹԷ ԴԻՄԱԿՈՎ ՄԱՐԴԸ

ՈՎ ԷՐ ԱՀԵՏԻՒ ՊԱՏՐԻԱՐՔ ԿԱՐԴՈՒՈՂԸ

9

ՏՈՒԱՄԻ ՄԸ ԶՍԻՆՏԸ

— Անո՞ւնը... ըսէ՛ք... հասկցուցէ՛ք մեզի, գոլեցին ամէնը մէկ նախանձով։

— Իրա՛ւ որ... Տիկիններ, իմ ակար յիշողութիւնս դիս կը չփնթեցնէ... իր անունը, իր պատուիթիւնը անորոշապէս մնացած են միտքիս մէջ...

— Սակայն, սիրելի՛ Աքէնսիս, ըսաւ Օր. ամբ լա Վալլիէռ, չատ պարզ կերպով կրնան էնդանանալ ձեր յիշատակները...

— Ինչպէ՞ս, Լուի՛զ.

— Ձեր անորոշ յիշողութիւններն տեղի տալով՝ որոնք իրենք իրենց կը բերին միւսները։

— Իրաւունք ունիք։ Եւ քանի որ կ'արտօնէք...։

Տիկին ամբ Մոնթէսբան ոտքի կաւ և դէպի սպասը ուղղուեցաւ, որ ամէնուն բարեւին պատասխանելէն վերջը, ոտքէնան և Տիկնոջ ներկայութեանը պատճառաւ իր կողմը դրաւելով ամէնուն ուշադրութիւնը, դէպի պատուհան ներուն կողմէ սենեակաստեր էր անոնցմով։

— Ա՜հ, Տիկին, Տիկի՛ն, այս հեռանքը ինձի վախ կ'ազդէ կոր, ըսելաւ վերայ եր ժանկամարդ տղիկը երբ մարքիզուհին իրենց մօտեցաւ...

— Է՛հ, ի՛նչ կը վախնաք, ազուո՛ր, ըրաւ միւսը յարգական նշան մը ընելով, իրեն հետեւող տէրերուն պատրանք տալու համար...

— Մենք Ձեզի տուած խօսքերնիս կը կատարենք կոր, ըսաւ ռնծոնօֆ տիկինը, և ձեր երդը իրագործելու վայրկեանէն չէ որ պիտի վախնաք և նահանջէք...։ Բալեցէ՛ք, Սի՛ւզան, քանի որ երգնիկ պիտի ըլլաք...։

— Այո՛, Տիկին, յարեց ժանկամարդուհին, որուն երեսը վայրկենապէս կարմրեցաւ, այդքան մեծ երշանկութեան մը անյուսալի հեռանկարն է որ զիս կը չբլոցնէ և կ'ահաբեկէ։

— Ուրեմն, ընդմիջեց Լօրէնի ասպետը, ամէն բան լաւ որոշուած և համաձայնուած է մեր մէջը...։ Երբոր Թագաւորը անցնելու ըլլայ, դո՛ւք, Տիկին Սուսան, անոր ոտքերուն պիտի փորիք և անոր պիտի խօսիք այնպէս մը որ քանի մը վայրկեան կանգ առնէ...

— Հասկցուեցաւ, ըսաւ կոմսուհին...։

— Այդ մէջտեղն, Տիկին ամբ Մոնթէսբան, ձեր եաւեր կայնած՝ վայրկեանը պիտի փնտռէ ներկայացնելու համար իրա...

— Բայց, ընդմիջեց Օր. ամբ Գրէվան, ինչո՞ւ համար այս նախգուշութիւնները, այդ գործուածքները այլ...

— Օ՛իո՛ղդ, յարեց զոր կերպով մը մարքիզուհին, գուք պատշաճութեան սովորութիւններէն դուրս, չեք գիտեր այն ձեւակերպութիւնները, զորս պէտք է տեղը տանել բոլոր այս շար ու նախանձաս շրջանակին մէջ, որոնք ազէկ չեն նայիր պալատին մէջ Ձեր ներկայութիւնը...։ Թագաւորն իսկ անձամբ օրինակը պիտ տայ Ձեզի։

— Շատ ազէկ, ըսաւ օրիորդը գլուխը խոնարհեցնելով, ամէն պարտայի տակ քեզի կը հնազանդիմ, Տիկին, քանի որ Սէնեռ Լուի ապագան ու երշանկութիւնը այս դէպքերէն կախում ունի...։

Լօրէնի ասպետը ծիծաղ մը ունեցաւ և ըսաւ։

— Մենք ամէն բան մեր վրայ կ'առնենք, սիրելի Սիւսան, միայն թէ մեր խորհուրդներէն բան մը մոռցած չըլլաք։

—Օ՛հ, ամենքն ալ սիրաքս են, պարոն սիպեան։

Ասպետը քանի մը նոր հրահանգներ եւս տալ կը պարտաւորուէր, այդ խորհրդաւոր ծրագրին ամբողջութեանը համար, երբ նշմարեց Մ. ամբ Թրէսմէսը որ դէպի իր կողմը կուգար։

— Մարկ ըրէք ըսաւ ասպետը արագարար; ինչ որ ալ պատահելու ըլլայ, մի՛ վախնաք... Ձեր գիտցածէն մի՛ չեղիք... յուսալ՛ք... վասն զի, ազէկ գիտցէք որ Ձեր բոլոր լսելիք և տեսնելիք բաները ես եմ ընել տուողը։

Այդ պահուն, պալատականը իրեն մօտենալով սուրովը բարեւեց և ըսաւ։

— Մ. ամբ Լօրէն, Նորին Վեհափառութիւնը հրաման ըրաւ ինձ զձեզ իր մօտ առաջնորդելու...

— Մ. ամբ Թրէսմէս, ուրախ եմ որ Թագաւորը այդ պաշտօնը կատարելու համար բարեհաճած է ընտրել ազնուական պարոն մը, որուն հանդէպ մասնաւոր յարգանք կը տածեմ։

Պալատականը խոնարհեցաւ... Եւ երկուքը մէկ քալեցին անցան բազմութիւնը, որ տեղի կուտար լրենց վառ հեռաքարքրութեամբ մը։ Թագաւորին սենեակին ներս մտնելուն ասպետը նշմարեց որ Լուի ԺԴ. թագաւորն նայողութիւն մը և արհամարհա գիրք մը առած է, իր շուրջիւներուն հետ Բեռաւ չյուզուեցաւ, գլուխարկը հանելով խոնարհեցաւ, մէկ ձեռքով սուրը բռնած և ապասեց։

— Մ. ամբ Լօրէ՛ն, ըսաւ վերջապէս Թագաւորը, ես եղբօրս սիրոյն համար մինչեւ հիմա ոչ գոցեցի Ձեր այն վարմունքներուն հանդէպ, որոնք պատճառ կ'ըլլան մեզի եղբօրս և իր տիկնոջ վերաբերուն։ Այսօր, Ձեր լսարերուն մէկ անկեղծ խոստովանութիւնը, անաւա զղջում մը միայն կրնայ զՁեզ ազատել այն պատիժէն զոր մտադրած եմ տալ Ձեզի, լրջօրէն դատելի, լուրերու հետեւանքով...

— Ձերվեհափառութիւնը կը հաճի՞ նշել այն դէպքերը, որոնք իր բարձրութիւնը վրաս կը հրաւիրեն...

— Զգիտի կանգ առնեմ այն պատանելիքներուն առթիւ զորս յայտնել կ'ուզէք այդպէս կեղծ ու անյուսակ նախատասութիւններու առթ...։ Տիկինը յանցաւոր է որ զանոնք անարգելով իրենց արժէքին հասնիլ չի դատեր, սակայն կ'երեւի թէ պարոն. դուք ձեզի դէմ լարուելով կը պարիք...

— Վեհափա՛ռ, չեմ հասկնար...

— Բացարեմ, Ձեր խորհուրդներով

(Շարունակելի)

ՕԱՄ. ԱՌԻԵՍՏ. ՀԱՆԿԵՐՈՒԹԻՒՆ

شركت تجارية عثمانية

SOCIÉTÉ COMMERCIALE OTTOMANE

ԱՆԱՆՈՒՆ ԸՆԿԵՈՒԹԻՒՆ

ԴՐԱՄԱԳԼՈՒԽ 100,000 ՕՍՄԱՆԵԱՆ ՈՍԿԻ

ԿԵԴՈՆԱՏԵՂԻ Կ. ՊՈԼԻՍ

ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՆ

ԳՐԱՍԵՆԵԱԿՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԱՌԺԱՄԵԱՅ ԿԵՊՈՎ

ՍԹՄՊՈՒԼ, ԳԱԼԷՐԻՃԸՕՂԼՈՒ ԽԱՆ

Հայկական սոյն դրամական հաստատութիւնը կ'ընէ փոխատուութիւններ, առևտրական կոմսներու, մուրհակներու, փոխանակագիրներու, բաժնեթուղթերու, պարտատոմսերու, ապրանքներու և բեռնագիրներու վրայ։

Կուտայ չէքեր, վարկագիրներ, փոխանակագիրներ և հեռագրական վճարում ամէն տեղ, ինչպէս Թուրքիոյ նոյնպէս աշխարհիս բոլոր մասերուն վրայ։

Կը գնէ և կը ծախէ ամէն տեսակ բաժնեթուղթեր և պարտաթուղթեր թէ՛ մեր և թէ բոլոր օտար հրապարակներու վրայ, ինչպէս և օտար դրամներ։

Կը գանձէ եւ կը զեղչէ առևտրական տոմսեր, մուրհակներ, փոխանակագիրներ, բաժնեթուղթեր և կտրոններ։

Կ'ընդունի դրամական ուանդներ նպաստաւոր պայմաններով։

Դրամատունս հաստատած է առևտրական տեղեկութիւններու համար լաւագոյն կերպով կազմակերպուած սպասաւորութիւն։

ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ՍՆՏՈՒԿ

Ինայողութիւնը մեր հաճախորդներուն մէջ քաջալերելու համար կ'ընդունի 25 ղրուշէն սկսեալ գումարներ

Դրամատունս կը կատարէ նաև թէ՛ իր հաշուոյն, թէ՛ ժամանակցութեամբ և ուրիշներու հաշուոյն ամէն տեսակ արդիւնաբերութիւններու և ապրանքներու գնում, վաճառում, փոխանակութիւն, ներածում և արտածում։

Կ'ընդունի ներկայացուցչութիւն թէ՛ տեղական և թէ օտար տուներու։

Կը կազմէ առևտրական և ճարտարարուեստական ընկերութիւններ և կը ժամանակի ընթացքին հանրօգուտ չհնութեանց վերաբերեալ ամէն տեսակ ձեռնարկութիւններ։

ՄԵԾ ԴԻՒՐՈՒԹԻՒՆ ՄԸ

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐՈՒՆ

ՀԱՆՐ. ԳՈՐԾԱԿԱՏԱՐՈՒԹԵԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

«Մանզումէ»ի ռնօրէնութիւնը դիւրութիւն մը տալու համար ժողովուրդին «Հանրային Գործակատարութեան ընկ.» անուամբ ընկերութիւն մը կազմած է կարող օրէնսդէտ և ձեռնհաս անձնաւորութիւններէ բաղկացած, զոր կ'ստանձնէ թէ՛ Պոլսէն և թէ՛ դաւառներէն յանձնարարուած դատական փոխանորդութիւնները, դատական և վարչական հետապնդումները, զինուորագրութեան վերաբերեալ գործողութիւններ, թէմէթիի և կալուածական տուքերու զեղչումները, դրամական փոխառութեան և առուծախի կալուածական միջնորդութիւնները, մենաշնորհի խնդրանքները, վաճառատորներու պաշտօնեայի մատակարարութիւնը խիստ դիւրամատչելի վարձքով և կատարեալ ողջամտութեամբ։

Դիմել Պալա Ալի ճատէսի «Մանզումէ»ի խմբագրատան Հանրային Գործակատարութեան ընկ. ռնօրէն Կ. Թաքթիլեան էֆ.։

ՏԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ

ՏՈՔԹ. Խ. ՓԱՓԱԶԵԱՆ

1908 թուականին ի Բարիզ, Մէն-Լու և Նէքէր հիւանդանոցներուն մէջ կատարելագործելով իր մասնագիտութիւնը, որի ժամանցած է մէկ քանի «սէրթիֆիքա»ներու։ Այս անգամ ալ Էրլիխի գեղին «606» վերջին նորագոյն դրութեամբ սրեան մէջ ներարկումը, Վիննայի, Բարլինի և Գերմանիոյ հիւանդանոցներէն զատ, մասնաւորապէս Ֆրանքֆորդի Էրլիխի գործարանի մէջ մասնաւոր ուսումնասիրած ըլլալով յանգութեամբ կը գործածէ Ֆրանկֆորտը, մորթի ամէն տեսակ հիւանդութիւնները, ինչպէս նաև հին և նոր կերամիդութիւնը առանց հեռաց մը ձգելու։ Հիւանդ կ'ընդունի ամէն օր, բացի կիրակէ, Գալաթա Գարու, չաքարվանսա Հաճի Գէլբիրի կից, նալբանդ խան թիւ 8 գործարանատունը։ Մէկի և տրեան ամէն տեսակ մեքենաբանութիւն և քիմիական քննութիւնները ի հարկին կը կատարուին։

ՏԵՂԱՏՈՒԹԻՒՆ

Բերա, Թաքսիմի ֆրանսական հիւանդանոցին ետին, թիւ 9 Վալիսէ Զէյնէլ ճատէսի

ՏՈՔԹ. ԱՐԱՄ ՈՒՆՃԵԱՆ

ՄԱՍՆԱԳԷՏ

ԲԻԹԻ, ԱԿԱՆՋԻ ՈՒ ԿՈՂՈՐԴԻ

ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆ

Բարիզի մէջ իր մասնագիտութիւնը կատարելագործած ըլլալով՝ երկարական նուիրեան ու ցարդ Պոլսոյ մէջ չգործածուած ու ամէն նորագոյն մեթոդներով մեծ յաջողութեամբ կ'դարմանէ խուլութիւնը, զլխու պտոյտ ու հինցած ցաւերը, ականջի խծուծ ու ականջի, քիթի, բերանի, կոկորդի ու խռչակի ամէն տեսակ հիւանդութիւններու։ Նամանաւանդ երեսի ու քթի վրայ անձեւութիւնները, որոնց ցարդ տեղումելի նկատուած էին «առանց գործողութեան», կատարելապէս կ'լուծէ նորագոյն դարձիցով մը։ Վիրի ու ջլաու վրայ ամէն տեսակ կոկորդի նշիկները (պատէմիկ) կը հանուին արիւնահոսութեան, իր մասնաւոր գործիքովը։ Հիւանդ կ'ընդունի մինչեւ երեկ օր, Գալաթա Գարու, Հաճիրեյէ Սիպիլի դէմ Աբիկ Իպրահիմեան գեղարանը, իսկ երեկ օրէ վերջ իր տունը։ Հիւանդութիւն մը երբոր վերջ իր տունը դիտող ամէն հիւանդները, իսկ վիճակով ազքատներն ամէն օր պատրաստ է հրաւոր գործունեաց։

ՀԱՅ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

Ինչ լեզուներ, ամէն Ջ մէկէն

Տիրա. Ս. Դանիելեանէն

Թիւ 18, Սեբաստիա խան, Պոլսի Թաղի (Թաղիան Հաճատ)

ԿԷՏԻԿ ՓԱՇԱ, ՊԱԼԻ ՓԱՇԱ ԵՕԳՈՒՇՈՒ

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԴԵՂԱՐԱՆ

ՎԱՀՐԱՄ ԱՍԱՏՈՒՐԵԱՆ

այս դեղարանը որ հասարակութեան վստահութեանը արժանացաւ, մասնաւորապէս դեղերու խիստ թարմութեան, դեղագիրներու ճշդրիտ պատրաստութեան համար, այս անգամ իր յանձնարարները զոհ ձգելու նպատակով բերել առած է «Էկիզ» մարքայով ՄԻԱՍԱՅԱՆ ամենաազդեցիկ փոշին, որ մէկ անգամէն իսկայ բնաջինջ կ'ընէ մլուկները։

ԿԸ ԲԻԵ ՆԴՄ ՄԸ ՓՈՐՁԵԼ

ԳԻՆԵՐԸ ԴԻՒՐՄԱՏՋԵԼԻ ԵՆ

ՄՆՕԹ. — Այս դեղարանը կը յանձնեն փորձ ու կարող բժիշկներ և կը դարմանուին հիւանդներ մասնաւոր սենեակի մը մէջ։ Հինգշաբթի կէս օրէ վերջ և չորեքշաբթի կէս օրէ առաջ Արի գարմանում։

Դեղարանիս բոլոր դեղերը զուտ անգլիական և գաղղիական են, պատրաստուած՝ դեղագործական արհեստին վերջին մեթոդներու համաձայն։

Դեղարանս ունի ճոխ մթերք մը գոնեաներու, օ. ամբ քօլոնեներու, ակառի փոշիներու և վրձիններու, քինինական հիներու։ Կայ նաև «Ֆրանսիոն»ը, որ մեկ դեղն է գլխու թեքերը անհետացնելու և մազերը ամեցնելու, գին 5 ղրուշ։

Գիշերային սպաս

ՏՈՔԹՈՐ ԵԴՈՒԱՐԴ ՇԱՀՊԱԶ

ՄԱՍՆԱԳԷՏ ԱԶԳԻ ՀԻԱՆԴՈՒԹԵՆՑ

Բարիզի Բժշկական հասարակութեան ակնաբուժական քլինիքին մէջ իր մասնագիտութիւնը կատարելագործած և Քիզ—Վէնի հիւանդանոցին մէջ իբրեւ ակնաբոյժ երկար ժամանակ ծառայած և փորձառութիւն ձեռք անցուցած ըլլալով, մեծ խնամքով կը դարմանէ աչքի ամէն տեսակ հիւանդութիւնները, չիերը (չալբ) կը չտեղ առանց գործողութեան, և մինչև ցարդ Պոլսոյ մէջ չգործածուած Փրֆ. Ժաքլի գործիքով կարճատեսներու և հեռատեսներու խիստ յստակ և ճշգրտութեամբ կուտայ ֆիլիզէն առաջ եկած աչքի հիւանդութիւնները երակներուն մէջ նորանոր դեղ մը ներարկելու արտատաքի կը դարմանէ։ Մեծ յաջողութեամբ և առանց ցաւ պատճառելու կը կատարէ քաշտառքի (փերտէ) և աչքի վերբերեալ ամէն տեսակ գործողութիւններ։ տեսողութենէ զուրկ և ակռ աչքերուն տեղ բնականին յարմար նման արուեստական աչքեր կը դնեցնէ։ Հիւանդ կ'ընդունի ամէն օր, մինչեւ կէս օր, Պահնէ Գարու, Հաճիրեյէ սիպիլին դիմաց, Իպիհանեան դեղարանոցին կից անկիւնի աստիճանները Ուրբաթ օրերը յիշեալ դեղարանը կէս օրէ առաջ։ Իսկ երեքշաբթի օրերը կէս օրէն վերջ իր աստիճանը ձրիաբար պատրաստ է դարմանելու աղքատ հիւանդները։

ԲՈԼՈՐ ԳԱՂԱՓԷՐՆԵՐՈՒ ՄԷՋ ՄԱՍՆԱՁԻՒՂԵՐ ԲՈԼՈՐ ԳԱՂԱՓԷՐՆԵՐՈՒ ՄԷՋ

ՍԻՆԿԷՐԻ

ԿԱՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ

Եիստ հաստատուն չինուածք և ամենաբարի չնիւեղէն

ԱՃԽԱՐՀԻՍ

ԼԱՒԱԳՈՅՆ ՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԵՆ

Անմրցելի ընտրանիք և գործածողներու համար

ՍԻՆԿԷՐԻ ԿԱՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՒ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Կ. ՊՈԼՍՈՅ ՄԱՍՆԱՃԻՒՂԵՐ

Բերա, Մեծ Փողոց, թիւ 343, Կալաթա Սինկէր խան և Գալաթայ թիւ 120 ին Սուլթան Համամ, Սուլթան Պայազիտ և Ֆոթիհ Հաճիրը Բայազ, թիւ 64։ Սիւլեյմանիյէ Զարը պէյզ թիւ 15։ Գալաթ քէօրիւ Մօտա ճատէսի։ Մաքրիքէօյ Երկաթուղի հրապարակը։ Գալաթ, Քէօրիւ Պազը, թիւ 113։ Պէշիկթաշ Շերքէթի նուագատոյնի դիմաց։ Բանկալթի Քրամայ ճատէսի թիւ 57։

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ Արեւելքի համար. —Կ. Պոլիս, Բերա Մեծ-Փողոց, 343

ՁԳՈՒՇԵՆԼ ԿԵՂՄԵՐԷՆ

ՊՇՆԶԵԼ ԳՈՐՄՐԱՆԻ ՎՃՌՆԻՇԸ

ԴԵՂԱՐԱՆ

ՄԻՀՐԱՆ ԳԱԼԷՄԲԵՐԵՆ

Բերա, մեծ փողոց, Ազա Ճամիի դիմացի կարգը, թիւ 117

Երկար տարիներէ ի վեր ունեցած փորձառութենէս լիապէս համոզուած ըլլալով որ Դեղարան մը կրնայ յաջողիլ, պարզապէս՝ երբ ուղղամտութիւն, ճշտապահութիւն և աշխատասիրութիւն կը տիրեն ամէն գործառնութեանց մէջ, փութացնելու համար հիւանդին ապաքինումը։

Կը մաղթեմ որ երբէք չհիւանդանամ, բայց եթէ երբէք պէտք ունենամ ո և է դեղագրի մը պատրաստութեան, համեցեցէք դիմել մեր նոր Դեղարանը, ուր պիտի գտնէք արուեստին ամենանոր պահանջումներու համաձայն դեղերու խղճամիտ պատրաստութիւն դեղերուն ամենէն թարմը և ընտիրը դեղերու ամենէն ոճմանը։

Անհնարելի ալ համոզուելու համար այս եզրակացութեան, կը բաւէ անգամ մը միայն այցելել դեղարանս։

Մեր գաւառացի հայ ազգակիցներուն գործակցելու համար մասնաւոր ուշադրութիւններու ենթարկուելու ամէն դիւրութիւն կ'ընծայուի երբեմն մեր դեղարանը։

Զուգարկական պատուասար ժամանակաւ չարքը 2 անգամ.

Տրամադրելի վերջին հիւանդապահուհիներ

Գիշերային սպասաւորներ ամէն գիշեր

ՏՈՔԹՈՐ ՏԻԳՐԱՆ ԹՊԻՊ

ՄԱՍՆԱԳԷՏ ՆԵՐՔԻՆ ԵՒ ՄՈՐԹԱՑԻՆ ԱՆՏԵՐՈՒ

Հիւանդ կ'ընդունի ամէն օր, Եիւլի, Օսման պէյի գաղիներու մօտ, Անսենան արարքիսանի իր յարգարանէն մէջ

Աղքատ և կամաց ինչպէս նաև ազատ ամենազգի հիւանդներ, կանանց, ոտքերու, ականջներու, երիկամներու, սրտի եւալի հիւանդութիւնները անպիսական ամերիկեան նորագոյն մեթոդներով կը դարմանէ։ Ցրտանկարդ և անոր հետեւանք բոլոր յամառ հիւանդութիւնները «Մալվարսանի» և բոլորովին նոր դրութեամբ Սոմանի ներարկումներով կը տանէ ազատ ո՛ւռ է ցտի և առանց դրամ ստանալու։

Որպէս զի ամէն մէկը չի վարանի թիֆիզով և գոլերայով, վերջերս Ամերիկայի և Անգլիոյ մէջ նեարտ ամ, իրարանցուած և յաջողութեամբ գործադրուած մեթոդներով՝ պատաւ ստանալ ալ կը կատարէ։

Ելարան օրս մինչեւ երեկ ամէն

ՏՈՔԹ. Գ. ՉԱՐՖՃԵԱՆ

Մասնագէտ քիթի, ականջի և կոկորդի հիւանդութեանց

(Գերազոյն Համալսարանէն, բժիշկ Նիլսէն Միջազգային Հիւանդանոցին)

Այս անգամ փոխադրուած է Բերա Մեծ Փողոց, յունական հիւանդասարան դէմ, թիւ 75, ուր ըստ ասպէնոյն կ'ընդունի իրեն դիմող հիւանդները, ամէն օր էկս օրէ վերջ, և կը դարմանէ զանոնք գիտական վերջին դրութեամբ։ Իսկ առաւօտները կը գտնուի Պոլսոյ Բժշկական Ընկ. դարմանատունը, Սիրատուլ, Երզրում խան։

ԱՌԱՋԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԶՈՒ

ՍԻՐՔԷՆՑԻ ՁԵՌՔԷՆ

Գալաթայ փոստատանոցին ժամագրի ստնդամ

Կ'ընդունի Հաւուրաք, Թիեարթէթի, Ձէրգաբ, Ձինեաչէթի, Շէբրեի և Աժուանճամանի ոճսակ գաստեր, զոր կը վարէ հասարակ ձեռնհասութեամբ, դասակարգով հաւատարիմ և արագութեամբ։ Կը խմբագրատարութիւններ և պատանական գրութիւններ։ Դուսանները իրենց հանձնարարով Քէվիրի օրդուներ կը հասցուին անմոռոգէս, իսկ ինչ ոչ ինչ գաստ ընդարձակ մը գեղարանս ուր կայ մարդութիւն ճշտապահութիւն և ոճան տեղեկագրի պատրաստում։

Գեղարանս միայն կը գտնուին ամենահմուտ բժիշկներ, ամէն տեսակ հիւանդութեանց մասնագէտ Տոքթ. Բերթէվ Նէպիի պէս իր գլխիկը հաստատած է գեղարանս վրայի հարկը կը գարմանէ ֆրանկաբար նոր մեթոդով, ինչպէս ներարկումներ։

Կ'տյցեկեն հմուտ բժիշկներ ամէն տեսակ հիւանդութեանց։

Գաւառացի հիւանդներու պիտիանձնարարեմ խզամաղէն մասնաւոր բժիշկներ։ 80 - 21

ԳԱԲՈՒԱՄԱՃԵԱՆ

ԳԻՇԵՐՕՐԻԿ ԵՒ ՑԵՐԿԿԱՆԱՑ

ԵՐԿՍԵՌ ՎԱՐԺԱՐԱՆ Ի ԳԱՐԹԱԼ

Եօթնամեայ Իրատի

Հինգերորդ տարեշրջան

Վարժարանս նոր տարեշրջանին սկսեալ Իրատի վերածուած ըլլալով, գաստարանս կազմութեան համար այժմէն արձանագրութիւն ընդունած է մայրաքաղաքիս և մայրաքաղաքին շրջականերու, ինչպէս նաև գաւառացի աշակերտներու համար։ Կրթական ճոխ ծրագրի մը համաձայն մեծ խնամով կ'աւանդուին Հայերէն, Թուրքերէն, Ֆրանսերէն և Անգլերէն՝ իրենց իսկ սեպհական լեզուով և խօսելու վարժութեամբ (բաբիրք), նոյնպէս դիտութիւններ և ուսմանց անհրաժեշտ բոլոր ճիւղերը, մասնաւորաբար վաճառականութիւն, Տնտեսագիտութիւն, տնտեսական առևտրական գիտելիք։ Իսկ աղջիկներու համար ասեղնագործութիւն, կար և ձեւագիտութիւն տնական և գործնական։

Թէ՛ մանչ և թէ՛ աղջիկ դէրերթիկներու ամսաթոշակը խիստ չափաւոր, դիւրամատչելի և անհամեմատ կերպով ժամանակաւոր գաստարանիս համար։

Դիւրերթիկները կը վարեն մայրական խնամք, կանոնաւոր հոգածութիւն և ընտիր սնունդ առողջապահիկ պայմաններով։ Շէնք ընդարձակ, գեղեցկագիր և օգուտ՝ ընտրեալ պարտէզով։

Մանրամասնութիւնները աշակերտներու արձանագրութեան համար դիմել վարժարան Տ. Բէնեթեան։

Հիմնադիր Տնօրէն

ԳԱՌՆԻԿ ԳԱԼԱՄԱՃԵԱՆ

ԱԶԳ

ՅՕԴՍՑԱՒԵՐԸ

ՌՈՒԻՄԱԴԻԶՄԻՆ-ՈՎ

ՊԷՏՔ Է ԴԱՐՄԱՆԵԼ

Բ. ղաքային Բժիշկ և Էնդոկ. Առողջապահական Փողոցէն արտօնեալ

Շատ մը երեւելի բժիշկներէ գ Նոթութիւնը յանձնարարուած և բուժման ազդեցութիւնը բժշկական գիտութիւն մը անհերքելի եղող «Բիւմթիզմին»ը դրսէն գործածելով ընդհանուր յոգեցաւերը (հին և երկարաւոր, սուր, յոգեւոր, ջերմային և զուտասկրոֆուլային) ցաւերը յաղթութեամբ կը դարմանէ։

Տարիներով այս հիւանդութիւններէն առաջացածները «Բիւմթիզմին»ին մէկ չէին գործածութեամբը անդամ անոր գեղարանց ազդեցութիւնը պիտի տեսնեն։

Նիւզ 7 գանկան է

Արտասահմանէ՝ գերազոյն Յակոբ Ս. Ուրկանեան՝ Գոֆրա. Պոլսոյ կեդրոնատեղին է Գալաթայի գեղամասանոցը։ Գաւառացի յանձնարարութիւնները 2 ղրուշ փոստի ծախքով միայն կ'ընդունուին։

ԳԱՐԱԳԱՇԵԱՆ ԹՈՎՄԱՍ

ՑԱՆՁՆԱԿԱՏԱՐ

Եւ հայթայթիչ։ ամէն տեսակ գիրքեր։ Հայ. Ֆրանս. Թուրք.

Հասցէ՝ Կ. Պոլիս, Կոզլաս ճատէսի թիւ 9 կամ Եէնի-Գարու, Նալը փողոց թիւ 5

Գործատուութիւնք կանխիկ

Ճշգրտութիւն բացարձակ։

Հիզնիակ-Կրամարտիկներէ՝ Նմոյշներ

Ամէն ազգարանքի հետ՝ կարեւոր ծանօթութիւն կը խնդրուի

Դիմեցէ՛ք իրեն, կ'օգուտ և գոհ կը մնաք։